


5052

9147.925
D - 77
1911



Տ(ԳԴ.Ց.25) ԲԱՌԻ ՌՈՐՉԱԽ

Դ-77

(11)

ԴԵՊԻ Հ ՀԱՅԱՍՏԱՆ

ՄԱՍՆ Ա.

Թարգմանեց Գերմաներեղ
Ա. ՃՈ.ՆԻԿԵՆԾՈՒ

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ
ՓԻՇԹՈՅՑՑԵԱՆ ԵԳԱԲՈՔ

Կ. ՊՈԼԻՄ
1911



29/1.58

ՀՀ ԱՅՑ

ԴԵՊԻ ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՅՈՑ ԿԱՇՈՂԻԿՈՍԸ

ՏՊԱՐԱՆ ԵՒ ԿԱԶՄԱՏՈՒՆ
Օ. ԱՐՁՈՒՄՄԱՆ

№ 64



12004

1045-8-58

Այժմ նորէն թիֆլիսէի, և ճամբորդութեանս երկրորդ գլխաւոր նպատակը առջեւու էր, Ռուսահայաստանի սարահարթը հայրապետանիստ եջմիածինով և Բագրատունեաց հին մայրաքաղաքին՝ Անիի աւերակներով, Արարատ երկիրը:

Թիֆլիսէն մինչեւ Անդրկովկասի երկաթուղին Ախութափա կայարանը, գրեթէ 80 քիլոմետր, շոգեկառքով անցանք, որ հո՛ս ատեն մը հին պողոտային կը հետեւի, յետոյ կ'ակսի կառքը: Գիշերը ժամը 2ին Ախութափա հասանք և իմացայ որ թղթատարը առաւտօռն ժամը 6ին երեւան ճամբայ կ'ելլէ: Չորս ժամ պէտք է սպասել, կամքէս կախում ունի թէ՝ թղթատարի կայանը կամ երկաթուղիին սպասարանը սպասելու ևմ: Հո՛ն նըստարաններ կան ու փայտօջիլ, հոս եղէզէ աթոռներ, բայց միջատներ չիկան: Պանդոկի կամ մարդավայել պատսպարանի մը խօսքն անդամ չիկայ, եթէ մարդտուխան մը (բնիկներու սրճարան) մտնել չուզեր: Ութը աթոռներով, երկու վերմակով, վերարկուով և բարձով յանպատրաստից տեղ մը կը շտկեմ, կ'երկնամ ու մինչեւ ժամը 6ը դիմակի մը պէս կը քնանամ: Երբ ար-

թընցայ և կայան գացի կառքին բոլոր տեղերը դանաւ-
զան ճանապարհորդներէ զրաւուած էին :

Կը կարձէի թէ բոլորովին առանձին պիտի երթամ :
Մինչդեռ բաւական շուարած՝ նամակատան պաշտօնեալին
հետ կը բանակցէի, յանկարծ երփտասարդ, հակայականօ-
րէն կայտառ տեղակալ մը երեւցաւ, որ Տէլիշան երթալ
կուզէր, Ախմթափայի և Երեւանի կէս ճամբուն վրայ,
ամբողջ կովկասի մէջ համբաւաւոր ամառնավայր մը : Ան
ալ կառքին մէջ տեղ չգտաւ և շուտով համաձայ-
նեցանք առժամաբար մինչեւ Տէլիշան ճանապարհորդա-
կիցներ ըլլալ, այսինքն մեր երկուքին համար «Թարսն-
թաս» մը վարձեցինք և ծախքը մէջերնիս բաժնեցինք,
որովհետեւ ճամբորդներուն փոխադրութեան համար ոռոս
փօսթուղիներուն վրայ առանձնայատուկ դրութիւն մը
կայ : Ճանապարհորդը թղթատան վարիչէն, որն իր կար-
գին երթեւեկը շահագործելու համար կառավարութենէն
վարձած էր, կընդունի կառքն ու ձիերը, իւրաքանչիւր
ձի և քիլօմեթր (սուազագոյնը 2 ձի) 7—9 գիշիք կարծէ .
ասոր վրայ պէտք է աւելցնել մանրուք մը կառքին հա-
մար և նուէր մը, ամէն կայան փոխուող կառապանին
համար : Կայանները իրարմէ սովորաբար քսան քիլօմեթր
հեռու են. ձմռո և ամառ 10—11 ժամ, գարուն և ա-
շուն 7—8 ժամ կանոն է : Էն բանուկ կայանները 80—120
ձիեր ունին, օրինակի համար Թիֆլիզի և Վլատիկավկասի
մէջ 1000էն աւելի ձիեր ընթացիկ ծառայութիւնը կ'ընեն
և սարահարթ տանող պողոտային վրայ երթեւեկը աւելի
նուազ է : Սրդ՝ երբ մէկը ուզէ այս պողոտաներէն կառ-
քով ճանապարհորդել, նախ ճանապարհորդակից մը կը
փով ճանապարհորդել, նախ ճանապարհորդակից մը կը

քանչիւրը կէսը միայն կը վճարէ : Թղթատան վարիչը
անցագիր մը կուտայ, որուն վրայ ճամբուն առժամիայ
նպատակը նշանակուած է, և անցագիրը բոլոր հետեւող
կայաններուն կը պարտադրէ ձիեր տրամադրել, որքան
որ պահեստը կը բաւէ : Սակագինն համեմատ իրը կառք
«Թարսնթաս» մը կուտան : Աւելի լաւ կառքերը գներու
յաւելումով կուտան : Կովկասի մէջ թարանթառ գէջ բան
մէ : Բուն Ռուսիայ մէջ կողովէ մը կամ մնառուկէ մը կը
բաղկանայ, որ երկու շատ գիւրաթեք զապանակաւոր
ձողերու վրայ կը հանգչի, և այս ձողերը կառքին իրարմէ
անջատ անուազային առանցքներուն վրայ ամրցուած
են : Այս եղանակաւ՝ գնալու ատեն կառքը այնքան չը
ցնցիր, Կովկասի մէջ սակայն զապանակաւոր ձողերուն
տեղ կարմեր և անառածգականներ կը գործածուին, իրա-
կան գերաններ, որոնց վրայ կառքին մնառուկը կը հանգչի,
և միայն կառքին մէջ շեղակի լծուած կապերն ու բա-
րակ շղթանները, որոնց վրայ նստելու համար պարկ մը
կը գնեն, գնալու ատեն ցնցումները կը մեղմացնեն : Ճա-
նապարհորդը սովոր է բարձն ու վերմակը հետա առնել,
յաճախ նաև «պուրխան», բիրտ, աև բրդամազի թաղա-
նիւթէ շնուած, կովկասեան վերաբերուն և այս ամէնը
միասին կը դրուին՝ կառքը ըստ կարելւոյն հանգստաւէտ
ընելու համար :

Տեղակալս կովկասեան պարագաներու համար շատ
յատկանշական արագութեամբ մը ձիերուն, կառապանին,
«Թարսնթաս»ին և անցագիրն կը հայնոյէր ու կ'անիծէր .
ծրարները շտկեցինք և կապեցինք ու գէպ ի կառքը
մագլցեցանք, կայանին ձիապանը գդակը ի ծեռին մեզ
ներկայացաւ և ձիերը լծած ըլլալուն ու ծրարներուն հո-
գատարութեանը համար նուէր մը ինդրեց «Անա հինգնոց

մը, անիծուած գազան» — և դէս ի հարաւ հեռացանք՝ սքանչելի արշալոյսով մը. փրփրացող Ախսթաֆախ մշակուած, ընդարձակ ձորին մէջ. փօսթի կայաններուն մէջ նուէրի շահագործումը անհաւատալի է. ճանապարհորդը պէտք է պղինձ և արծաթ մանրու քներու լեցուն տուպրակ մ'ունենայ, որովհետեւ քիչ շատ արժէքաւոր փոխ-գրեր և կամ ուկեղբամ փօսթի կայանները հազիւ կարելի է փոխել: Միանդամայն բակին մէջ գեգերող այլազան մարդիկ հազարումէկ աւելորդ ծառայութեան պատրուակաւ, կը մօտենան, Թարանթասի մեկնելու պահուն «նա-չայի» խնդրանքով ներկայանալու համար: «նա-չայի» բառական իմաստով «չայի համար» ըսել է և այն բառն է, որուն համար բնիկը Կովկասի մէջ ամբողջ Ռուս լեզուէն ամենէն աւելի ուսեալ կերեայ: Եթէ նոյն իսկ Ռուսերէն բառ մը չը գիտեր, այդ երկու վանկերը իրեն համար շատ ընտանի են: Յամենայն դէսս ասի միայն երթեեկի դիմերուն յատուկ է: Ճամբէն խոտորող շատ մը տեղեր կան, ուր ծառայութեան մը համար սրուած դրամնուէրը վիրաւորանք պիտի ըմբռնուէր: Դրամանուէրի յորդառատ անձրեէն զատ այս ուղեղորութեան համար նախատինքն ու հայնոյութիւնը յատկանշական են. ասոնցմով տեղի կունենայ յարաբերութիւնը կայաններու վարիչներուն և կտորի պաշտօնէութեան հետ: Օտարը՝ եթէ նոյն իսկ Ռուսերէն գիտնայ՝ տարօրինակ կացութեան մը կը մատնուի. եթէ քաղաքավար ներկայանայ, կրնայ ամէն կերպով գէշ ճամբորդելուն ապահով ըլլալ: Բայց կրթեալ միջին եւրոպացին քիչ մը կը դժկամակի, և վարժութիւն կը պահանջէ, մարդոց հետ ենթասապայի մը ամենաբիրտ շշտերով միայն վարուելու, ինչպէս՝ շանորդի՝, անառուն, գրողը տանի՛ եյն, եյն: Նուազ խորհրդարանաւ-

կան դարձուածքներու խօսքը չ'եմ ըներ: Բուն հայնույութիւնը միշտ ու անպատճառ պէտք չ'է, բայց ամէն պարագայի մէջ պէտք է կոշտ ըլլալ: Մարդիկը տարբեր բան չ'են հասկնար, ասդա թէ ոչ ճամբորդը «պարինի» տեղ չ'են դներ: Ահա Սրեւելքը անհատին ձեռքէն ի՞նչ կուգայ:

Ուզերութիւնը սքանչելի ըլլալու երեսյթն ունէր: Ախսթաֆախ ձորին ստորին մասը եղիպտացորենի ընդարձակ մշակութիւններ ունի, որոնք ճիշդ այն ատեն ջրերուն տակ ծածկուէր էին, բայց չուտով լեռները երկու կողմէն կը մօտենան: Գետին միշտ աւելի սրբնթաց հոսանքն և զօրեղ կարկաչեն՝ փալլուն վիճակի մէջ պահուած ճամբուն բարձրանալը կը նշմարուէր, եւ մի քանի ժամ ետքը տեսարանը գերմանական հովտի մը նկարագիրն առաւ. աստ անդ կողերուն ստորոտը և վարի մասին վրայ մշակութիւն կամ (մեծաւ մասամբ) արօտներ, անկէ վեր հրաշալի բայց շատ դեռամշակ անտառ: Կանանչ ձորալանջերը 500-800 մեթր բարձր էին, և վերերը (Մայիս ամսուն էր) վարակու և թղուկ կաղնիներուն վրայ նուրբ, կանաչ փայլ մը կար:

Մեծ Կովկասի կիրճին մէջ բնութեան վաեմութեան ու վայրենութեան շքեղ հակապատկեր մը կը կազմէ սիրուն ու նկարչական Ախսթաֆախ ձորը: Վերի մասը՝ Ախսթաֆախ վրայ գտնուող քաղաքի մը համեմատ Տէլիշանի ձոր կ'անուանուի և ճշմարտիւ դաշտային մարդարիտ մ'է, ամէն տեղ իբրեւ հանգստավայր համբաւաւոր: Լեռնաշղթան, ուրկէ Տէլիշանի ճամբան կ'անցնի, մաս մըն է այն դարաւանդին, որ զուգահեռաբար Կովկասու լեռնաշղթային և ասոր հետ մօտ 1000 մեդր բարձր Սուրամի շեղագօտիին, որ Կասպի և Պոնտոսի միջեւ ջրոյ

բաժանման սահմանն է, կապակցելով՝ Սեւ Ծովէն մինչեւ Թուրքանի սարահարթը կ'երկարի. այս ամբողջ լեռնախումբը՝ իր շարայարութեամբ և ճիւղաւորումով փոքր կովկաս կ'անուանուի. անիկա մեծ կովկասի պէս լեռնաշրդայի մը նկարագիրը չունի, այլ մեծ մասամբ բարձրաւանդակի նման՝ յաճախ հրաբխային լեռներէ կը բազկանայ: Լեռները յաճախ նշանաւոր են և Երեւանի ճամբուն վրայ գտնուող գլխաւոր կիրճը 2000 մէտրէն աւելի բարձր է. կան լեռներ որ մշտատեւ ձիւնով ծածկուած են: Այս լեռան կը յենու դէպի հարաւ և դէպի հարաւ-արեւմուտք հայկական սարահարթը, որուն ամէնչն խոր ընկղմումը՝ Արաքսի գաշտը, դեռ միշտ ծովէն 900 մեդր բարձր է:

Տեղակալս հիմնալի ճանապահորդակից մ'էր, ձինքը փոխելու ատեն ո՛ և է հոգ չունէի և կ'ուրախանազի փոխն ի փոխ արագ յառաջանալուն, խօսակցութեան, գեղեցիկ կողմին և ուսւաներէն ու թաթարերէն ոներու ծանօթութեանցս ճոխացման վրայ, որովհետեւ բնակչութիւնը մինչեւ Տէլիշան՝ ուր Հայութիւնը կը սկսի՝ ճամբուն երկայնութեամբ թաթար է. քանի մը ժամ երթալէ ետքը՝ ձորն ի վեր հեռուն զարմանալի կերպով սրածալը, թխագոյն կանաչ, անտառացած լեռնագագաթներու խումբ մը տեսնուեցաւ: Մինչ ցարդ այս ձեւը երկրաբանական պատկերներէն միայն կը ճանչնայի, բայց ասոնց կազմութեան նկարագրի մասին կասկած չկար.— պազալթէ լեռներ էին, և անդրկովկասի սարահարթին նշանաւոր հրաբխային մասը սկսուած Արդարեւ անմիջապէս ընդերկեաց հրային զօրութեան հսկայ արձանի մը տեսքը բացուեցաւ—պազալթեայ ժայռակոյտ մը, ահաւ զին և թխագոյն, միւնաձեւ և տափարակ մասերով,

ուղղակի ճամբուն վրայ ուղղանայեաց վեր խոյանալով: Մթագոյն և ցցունաւոր խճաքարի կոյտեր, զորմնք գետը երկար ատենէ ի վեր դէպի վար քշած էր, ժայռին ստորոտէն մինչեւ ձորին եղերքը դարը կը ծածկէին, և յանկարծ կրկին թարմութեամբ և շքեղութեամբ խայտացող բուսականութիւնը, ծառերու հպարտ առաստութիւնը և պարարտ ու կանանչ դարերն ու աքօսներն՝ օդահարած հրաբխային քարերուն պտղաբերութիւնը կապացացանէին. միեւնոյնը կայ նաև վրացական բանակուղին վրայ, բայց գեռ անվարժ աչքս զայն չնշմարեց՝ ուղեւութեան ատեն ընդհանուր տեսարանի մնծութեան նըկատմամբ. ասոր համար հրաբխային քարաժայուերու առաջն տպաւորութիւնը՝ իր մեծութեան մէջ՝ այստեղ Տէլիշանի ձորը ստացայ: Տէլիշանի պազալթէ ժայռերը, իմ, գաշտագետնի զաւկին վրայ, որ աւաղի, կաւի և սեւ հողի հողի մէջ մեծցած է, որուն համար Պալթիկեան ծովին աւաղակոյտերը եւ Պալթիկեան ծովեզրին տափարակ հողարլութերը երկրագնդին վրայ միակ բարձրութիւններն ու կաղմիչ զօրութեանց յայտարար նշաններն եղած էին, բնական տպաւորութիւններէն մին յառաջ բերին, որ ցկեանս կը տեւէ: Առջեւիս մթագոյն, պղպատակուու քարակոյտէն երեւակայութիւնս կ'ընթանար դէպի երկրագնդիս միջնագագաթը, երբ հիմայ իբր հսկայ եւ կարծր սիւներ՝ իրարմէ անջատուելով բիւրեղոյած լեռները հրալառ-հոսուն, մոլորակին հրաշէկ ներքինէն բրդիսիլ դէպի երկինք կը ժայթքէին եւ դարձեալ կասպից ծովի եղերքը, ուր կուրն ու Արաքսը՝ այս վիթխարի զանգուածներուն ցեխի վերածուած աւերակները անդադար ծով կը տանին գլորելով ապագայ լեռներու պատրաստութիւնը:

Կովկասեան անցուղիին կայաններուն մէջ խնամքն յաճախ այնքան գէշ է, որ պէտք է հետն առնուած թէ՛ ին համար տաք ջուրով գոհանալ՝ միակ բանը, զոր «պիւֆէ» ըսուածներէն կարելի է ստանալ: Հոս այլեւս եւրոպական եղանակաւ եփուած հաց չը գտնուիր եւ նոյն իսկ այն նիւթը՝ օղին, որ սուրբ Ծուսաստանի մէջ սամավարին հետ ամենէն շատ եւ տէրութեան ամենահեռաւոր անկիմներն իսկ սովորաբար պատրաստ կայ, հոս անհամ կ'ըլլայ, ինչպէս զայդ նշմարելու առիթն ունեցաց:

Տեղակալն և ես կայանի մը պիւֆէին զանազան կասկածելի փառքերուն մէջ սրուակ մը դտանք, որ մեծ ու երփններանգ էթիքէթ մը կը կրէր «Սթրիթէր, Ա. Բեթրապուրկ» մակագրով: Սթրիթէրը Ծուսիոյ էն համբաւաւոր օղիի և Լիքէոնի գործարաններէն մին է. անմիջապէս պարունակութենէն երկու գաւաթ լեցնել տուինք և ուուսակոն սովորութեան համեմատ ումզով մը պարպեցինք: Բայց յետ այնու ի՞նչ դէմքեր: Հազիւ թէ կեանքիս մէջ աւելի սոսկալի համով բան մը խմած ըլլամ, որովհետեւ օղին ուրիշ բան չէր, բայց եթէ գիւղացիներու տեղն ի տեղօք պատրաստած խանձրօղի (Fusel), զոր նենգամիտ փօսթի պաշտօնեան Սթրիթէրի սրուակին մէջ լեցուցած էր. բնականաբար մարդուն գլխուն զարհուրելի մըրիկ մը պայթեցաւ, և պէտք է խոստովանիմ թէ այս դէպքէն ի վեր ուուսական հայութիւնը զգալապէս գիւրին և սրտառուչ կերպով տեղի կունենար, անգամ մը անխորհրդաբար անկեղծ ցասումով զայն գործադրելէ յետոյ: Եւ վերջապէս այս դէպքը արդար պատիժ մըն էր մարդոց համար, որոնք երկրի մը մէջ, ուր ընտիր գինի կ'ելլէ, օղի խմել կուղեն՝ եթէ նոյնիսկ Սթրիթէ՛ ին եղած ըլլայ:

Տէլիշանի մօտ մեր ճամբանները բաժնուեցան: Տեղակալը իր զօրանոցը՝ Աղեքսանդրովոլ պիտի երթար և ես Երևան: Հանրակառաքը իր ճամբորդներով նմանապէս առաջին ճամբան զարկաւ, և ես բոլորովին իմ գլխուն մնացի ճամբան չարունակելու համար, որովհետեւ հակառակ ամէն վնատատուքի ճանապարհորդակից մը չը գրտնուեցաւ: Կայանին վարիչը առաջարկեց թեթև կառքով մը ճամբան չարունակել, այսինքն թարանթասով մը, որ կառավարի մը առաջնորդութեամբ ամէն օր Ախսթաֆաէն Երևան նամակներու պայուսակը կը տանի: Ասանկ պարագային ուղեկիցը կէս գին միայն կը վճարէ: Բնականաբար հաճոյքով ընդունեցի և հետեւեալ նշանակելի ուղեւորութեան վրայ կը զղջացի: Յաջորդ օրը յամենայն դէպս զսպանակներու վրայ հանգչող հանրակառաքով մը շատ աւելի հանգիստ կերպով կրնայի յառաջանալ, բայց եթէ այս օտար երկրին մէջ ատեն մը ես ինծի չօգնէի, բնորոշ ու ինքնատիպ ինչ ինչ բաներ պիտի խուսափէին: Կառավարը հայ մըն էր, որ քանի մը Ծուսերէն բառեր գիտէր, ձիավար, կայանապետ եւ բնակչութիւն, ամեն ինչ յետ այնու զուտ հայկական էր, եւ հասկողութիւնը սկսաւ մեծ գժուարութիւններ ունենալ: Տէլիշանին սկրտեալ կերուխումը ձեւով ու նիւթով արեւելեան էր. նաեւ մարդկացին բնակարանները եւ բնութիւնը յատկանշական եղանակով մը փոխուեցան:

Տէլիշան մօտ 1200 մեդր բարձր է. ասկէ մինչև Սեւանայ լճին Զպուքլու կիրճը՝ ճամբան, աւելի քան 25 քիլոմետր, գրեթէ 1000 մեթր կը բարձրանայ: Զորին ստորոտէն լեռներուն վրայ ձիւն գտնուիլը կը տեսնուէր. վերը խիտ պատեանի մը պէս, սարերուն վրայ բաժան բաժան մեծ ու փոքր հետքեր: Ճամբան Ախսթաֆաի

ձորը թողուց և մազլցեցաւ անվերջանալի յոգնեցուցիչ դալարումներով հոծ լեռնակողի մը վրայ : Զիւնի սահմանին միշտ աւելի կը մօտենանք, շատ չը տեսեց և ձերմակ հետքերը աջ ու ձախ կը գտնուէին . յետոյ նոյն իսկ անոնց վրայ վար նայեցանք և մնենք հալող ձիւնին խիտ կոյտերու մէջէն անցանք, որոնք այդ ատեն իսկ սկսան իրենց վտակացած ջուրով փողոցը կակուցցնել, այնպէս որ ձիերը տեղ տեղ քայլ առ քայլ երթալու ստիպուած էին : Հիմա օդը խոնաւ է եւ սառնացուրատ միանգամայն, մթնոլորտին տրամադրութիւնը ուրուականացին, խոսվեցուչի խիստ կերպարանք մ' առաւ, իբր թէ տիսուր դէպք մը կը պատրաստուէր : Ճամբան անդամ մը եւս սուր կորագծով մը ետ դարձաւ, այնպէս որ ակնարկը մնր անցած ձորին վրայ կիյնար, եւ արդ տեսայ, մէկը ձորէն վեր կուգար, դէպի ի մեզ : Ասիկա բոլորովին եղական նշանակելի տեսարան մըն էր : Խստօրէն խմբուած զանգուած մը, իբր թէ անտեսանելի խորութենէ մը վերհուով, դանդաղ շարժումով յատակէն առաջ հրուելով, համարն խոր, ընդարձակ ձորը լեցուց : Հեռուն ամեն ինչ արդէն խոնաւ ու սպիտակ ծածկոցով մը թաղուած կերեւար . մեզմէ վար, մեր ոտքերուն առջեւ, մշուշին առաջին խումբերը կը սողացին ձորին յատակին վրայէն, բայց քանի մը ակնթարթի մէջ, անրմբոնելի արագութեամբ, իբր կախարդանքէ մը դրդուած, միեւնոյն տեղը լեռան չափ կոհակելով, դիմացի ձորալանջը տեսութենէն իւեց : Պազ շունչէն, զոր մէզը առջեէն դէպի ի մեզ կուզարէր, այտերն ու ճակատներն բռնուած կըզզային, իբր սառնաշունչ մահուան անտեսանելի ողիներու ձեռքերէն : Ինչպէս գեանին վրայ սողացող ամպ մը, խտօրէն կը բղխէր հոն վարէն՝ ճամբան բարձր, սեպ եղբին վրայ,

ակնթարթի մը մէջ միգապատ չղարչ մը կառքը, մարդիքն ու ձիերը շրջապատեց . միայնգամայն կառքը, զոր կինդանիները դժուարաւ, փռնչելով և քրտնաթոր կը քաշէին և որուն մէջ ուղեւորները իրարու կծկուեր ու լուռ նստեր էին, ճամբէն դէպի վեր նորէն շրջան մը ըրաւ, և այլ ևս ուրուականացին թշնամին առջեւէն չէինք տեսներ, ինչպէս որ կը մօտենար, հապա միայն կը նշարէնք ինչպէս որ ետեւէն արագարար, խտօրէն և միշտ աւելի խտօրէն մեղ կը ծածկէր ու կը շրջապատէր : Քանի մը վայրկեանի մէջ տեսութեան ամէն հետք աներեւոյթ եղաւ . իբր թէ անթափանցելի և պազ գոլորշածովի մը յատակէն անցնէինք, մաելով և դողդղալով, առանց նոյն իսկ թրջած և յոգնած ձիերուն ականջներէն անդին տեսնելով : Միեւնոյն մշուշով կիրճէն քիչ մը վար գտնուած կայանն եկանք, ձիերը փոխեցինք ու նորէն մեկնեցանք : Վերը միայն ազատ ու մաքուր օդին հասանք, որովհետեւ գոլորշիի կոյտեր հակառակ քանի մը ելքերու, կիրճին գագաթնակէտն չկրցան անցնիլ, և երբ վերջին խումբերն ետեւնիս մնացին և հարաւէն սարահարթի պաղ ու զոլ օդը մեր ականջներուն շուրջը կը սուլէր, կազդուրիչ հակառութիւն մը վերելքի ատեն միշապատ մթնոլորտին յոգնախոնչ խստութեան-վերահաս վերջալոյսին մէջ հակայ և ձինւապատ գագաթներով բուլորապսակ Սեւանայ լիճը մեր առջեւն էր արդէն : Հայկական Սարահարթն էի :

Գիշերը Սեւանայ լիճին Ելենովքա կայանն անցուցինք, 2000 մեթր բարձր, որովհետեւ թեթև թղթատարը գիշերը չերթար : Դիմացը, լիճին մէջ, ժառուա կղզիի մը վրայ, կը գտնուի Սեւանայ հին վանքը, ուր հայ եկեղեցին անկարգապահութեան համար պատժուած հոգե-

Նորականները ժամանակաւոր կերպով կ'արգելափակէ : Թէպէտեւ Մայիս ամսուն կէմ անցած էր և նափօլիի լայնութեան աստիճանին տակ կը գտնուէինք , այսու ամենայնիւ այս բարձր դիրքին վրայ ձմռու իր հրաժեշտի վերջին շրջանին մէջն էր : Ճամբայ , ոդ և բնութիւն կը համապատասխանէին ճիշտ հիւսիսային Գերմանիոյ Փետրուարի վերջերուն , բայց Սեւանայ լիճին վրայ ծովի բարձրութեան և սաստիկ հովերուն պատճառաւ ծառ կամ թուփ չաճիր այլեւս : Թխագոյն լավայէ գետինը , վրան հալող ձեան ծուէնները , սպիտակ ձիւնապատ լեռնաշրջաններ՝ Քոնսթանտինոսի լիճին եռակի տարածութիւնը ծածկող հսկայ լիճին շուրջը , իր մթականանչ ջուրով , ուր աշխարհիս լաւագոյն Կարմրախայտերը կը գտնուին . մօտերը քանի մը մնծ ու փոքր հրաբուխներ , կոնածեւ սարակոյտերու ինքնատիպ ձեւէն , որոնք ժամանակաւերկար , կանաչորակ գուղձերու ճաթուտած լավայի հոսանքները , կիսարաց կողմնակի փլուզումներէն խրկած էին , հայկական գիւղին տունները և լավայի կտորներէ շարուած պատերը , ուր կը գտնուի կայանը — ահա տեսաքանը , որ հիմա առջեւս կը գտնուէր , արագօրէն վրայ հասնող վերջալոյսին մէջ՝ արեւլուսով և միգապատ գորշութեամբ օրուան յոգնեցուցիչ արշաւանքէն ետք . Տէլիշանի ձորին ճոխ կանաչութենէն դէպի վեր , Սեւանայ բիրտ , մնւ լավայէ բարձրաւանդակը :

Սրդէն թիֆլիս Սեւանայ լիճին կարմրախայտերը շատ գովեցին , բայց երեկոյեան ճաշին հրամցուած ձուկը , իրապէս թագաւորական կինդանի մըն էր : Չեմ կարծեր , թէ ուրիշ տեղ ասանկ համեղ բան մը գտնուի : Անոր հետ ընդունեցի մնծ սրուակ մը երեւանու ճերմակ գինի : Ծառաւաւս քիչ չէր , և խոր ումագ մը առնելու պատրաստ-

ուեցայ : Գողցես կայծակ ըլլար մէջը : Հիանալի , ինչպէս լոյծ կինսահրոյ հոսանք մը՝ Արաքսի դոշտին արեւով թրմուած անգուգական բուրումով մը , ըմպելին բերան գնաց ու կոկորդէն հոսեցաւ : Որքան իրաւունք ունէր Պէրլինի հայ ուսանողը , երբ խանդավառ խօսքերով իր հայրենիքին գինին ինծի դրուատեց : Իբր թէ ամնահին ժամանակներու ժայռեր հալեցնող կրակը՝ հայկական երկրին կարծրացած լավայէն և պազալթէ ժայռերէն որթերուն մէջ վերապրի ուզէր , որոնք օդահարած հրաբխային աւերակներուն վրայ կ'ածին , այնպէս գինիին հրային զօրութիւնը մարմնոյն ներգնագոյն ծուծը մտաւ : Ասիկա գեղեցիկ էր և ուրախութիւն մը թէ մարմնոյն և թէ հոգւոյն համար : Բայց կարգը գիշերուան հանգստութեան եկաւ , և այս յոռի էր : Կայանը հիւրասենեակ մը միայն ունէր երեք նաստարաններով : Ասոնցմէ երկուքը գրաւեր էին կոչկաւոր , դաշնաշէն քանի մը մարդիկ՝ իրենց պուտխախն և հին պատուած գորգերու մէջ փաթթուած , վրան կը քննանային , և կոտըրատած պատուհաններէն կը սուլէր օդը : Երբորդ նըստարանին վրայ ես ինծի տեղ մը շտկեցի , խոր ումագ մը՝ առի , ուղտամազէ սովորական կնկուղը՝ (պաշլը) զըլ՝ խուս վրայ քաշեցի , միեւնոյն նիւթէն շինուած վերարկուի մը մէջ փաթթուեցայ և ուզեցի քնանալ : Դիտաւորութեանս ինչ հետեւանք ունենալուն վրայ կ'ուզեմ շղարչ մը դնել : Միւս առաւոտուն մորթուած անագին կարմրախայտ մը գնեցի իրեւ հիւրանուէր երեւանի այն ընտանիքին , որուն յանձնարարուած էի , (երկու հազարակամ կշռող կենդանիի մը համար 5 գտնեկան ողչ) և այգուն կառավարիս և նամակներու պայուսակին հետմեկնեցայ : Հետեւեալ ճամբան շատ գէշ էր : Մօտ քսան

քիլօմետր առաւելօրէն յամրաքայլ երթալ ստիպուեցանք, որովհետեւ պողոտային լովայէ ցանքը, չուտով կը փրշրուի, և ճամբան ձիւնալի ատեն անյատակ և ածխագոյն ճահիճի մը կը նմանի:

Սեւանայ լիճին վրայ Ելենովքայէն մինչեւ Երեւան գրեթէ 70 քիլօմետր է: Այս ուղղութեամբ ճամբան նախ Ախթի կայսնը կը տանի՝ դեռ ծառերու սահմանէն վեր, չուրջ 2000 մեթը բարձրութեամբ, լովայի վրայէն և մի միայն լովայի, որ օդահարած տեղերը, արգասարեր և լաւ մշակուած ագարակներ կ'ընծայէ: Յաճախ Հայ շինականներու լծանքներուն դաշտային աշխատութեամբ զբաղուիը կը տեսնուէր, որովհետեւ հոս ցորենը լաւ կ'աճի, թէպէտեւ ծառերն ու նոյնիսկ պարզ թուփերն չեն զարգանար: Փայտ չդանուելուն համար, գիւղերը բացառապէս քարաչէն են: Տան պատերը շատ ցած են, մէկէն մէկուկէս մեթը բարձր բոլորաձև կամ ուղղանկիւն, հրարիսային քարերէ, յաճախ գեղնորակ, գորշ կամ մոխրագոյն փխարէ շատ հաստ շարուած են: Ներօք մասմար գետնին մէջ փորուած է, տափարակ տանիքը փրշրուած հողով ցանուած, երբեմն ծակով մը ուրկէ ծուխը խոյս կուտայ, բայց շատ մնջամ ալ դուռնէն մեկնիւ ստիպուած է: Պատուհան հազուադէպ կը գտնուի, ամեն տան կից նմանապէս քար—որմէ մը շրջափակուած բակ մը կայ, ուր կչանողի նման բրուածալը խոշոր գէղերով իրարու վրայ շարուած են, իբր վառելիք չորնալու համար: Գոմերն ալ մարդկային բնակարաններու տեսքն ունին: Ամբողջ գիւղը ո՛չ գոյնով և ո՛չ ալ բարձրութեամբ նշմարելի կերպով կը տարբերի գետնէն, որուն վրայ շինուած է, եւ քիչ մը հեռուէն գունդագունդ շարուած ո եւ է քարակոյտի մը կը նմանի: Ճամբան շարու-

նակ Սեւանայ աւանդակին վրայ զանազան՝ յաճախ քանի մը հարիւր մեթը բարձր հրաբխային կոնկրու ստորոտէն կ'անցնի: Այս խառնարաններն, ինչպէս որոշակի կը տեսնուի, հայթայթիչներն են եղած պղուտոնական ժայռերու անվերջանալի կոյտերուն, որոնք հատզարաւոր քառակուսի քիլօմետր չտրչերն հոսած են: Սիթիի մօտ գետինը ցածնալ կըսկսի, և անմիջապէս ճամբուն սարսափելի վիճակն ալ կը վերջանայ, որովհետեւ գետինը կ'իջնայ և գարնան ջուրերը կրնան դէպ ի հարաւ հոսիլ, փոխանակ գետնէն ձծուելու և զայն թրջելու, ինչպէս լիճին եղերքի աւանդակին վրայ: Հիմա գէպ ի վար տանող կարծր: հարթ ճամբէն արշաւասոյր կ'ընթանանք, օդը մնղմացաւ, երբեմն գեռահաս, բարակ կաղամախի մը կ'երեւար ճամբուն եղերքը, բնականաբար գեռ առանց կանաչ թերթիկներ ցոյց տալու: Երկինքէն կը փայլէր տաք արեւը—երախտագիտօրէն զգածուած բարերարութիւն մը—կիրճին ու աւանդակին բարձրութեան ցուրտ, մուալլ մժնողրտէն ետք, ուրկէ անցանք առջի իրիկուն և արշալոյսին: Բնոււթիւնը հիմանալի էր: Զախ կողմը նոր Պայազիտի խրոխտ լեռնագօտին՝ Խւջթէփէի 3000 մեթը բարձր մարած հրաբխային կոնով, մինչև ստորոտը ձմրան ականախիտ ձեան տարազով ծածկուած, աջ կողմը քանի մը մզոն հեռաւորութեան վրայ նմանապէս գեռ ձիւնապատ գաղաթներ, սանտրեր ու լեռնակողեր, որոնց ետև հետզնետէ կ'երեւար հակայ՝ հակառակ իր տափարակ ու վահանաձև տեսքին մինչև 4100 մեթը վեր խոյացող՝ Արագած հրաբուխին ճաթուած և խոռոչաւոր գլուխը: Երեւը երկինքէն այնպէս կը փայլէր, իբր թէ բարձր լեռներու ձիւնէն ականախիտ, սպիտակ ճառագայթում մը երկրին վրայ սփոռուէր, և աչքերը կը գոցուէին, եթէ նոյն իսկ ակն-



թարթ մը մթնոլորտին մէջ խոյացող կիկանթին և իր շարքերուն հրաշալի թագաւորական տարազին վրայ ուղղէին ակնարկը : Թռչուններն ալ սկսան երգել , և որքան որ կառքը սրարշաւ վազքով մը ձորին մէջ կը յառաջանար , այնքան աւելի տաք կուդար արեւը , և կաղամախիներու սպիտակ ստերուն վրայ թեթև , մեղմ կանաչութիւն մը կը տեսնուէր : Ճամբուն եղերքը կանաչ խոտ բուսած էր և դաշտերուն վրայ ցանքը ծլած—կուրծքին տակ սիրտն ալ հետզետէ կ'ուռենար ու կը խայտար , և զգայարանքներու թմբութիւնը կ'անյայտանար :

Տափարակ զետնարլուր մը , ուրկէ ճամբան պիտի անցնէր , շեղակի մեր առջեւն ելաւ : Հին լավայի հոսանք մըն էր . կանաչ մոխրագոյն , օդահարած մակերեւոյթով մը , որ խառնիճաղանճ գունդ երու և բեկորներու աւերածքի տեսքն ունէր : Անոր վարի ստորոտին երկայնութեամբ ջրանցք մը կ'անցնէր , որ մարգերով , պաղածառերով : Գիւղերով ու արտերով լեցուն՝ ընդարձակ , դաւարագեղ դաշտ մը կ'ուռոգէ : Հեռուն՝ աջ կողմը , ձորի մը մէջ , կը հոսէր Զանդին , Երեւանու գետը : Օրուան միջօրէի բարձրութիւնը կը մօտենար , և սակաւ ինչ գուրչապատ օղը հետզետէ պարզուեցաւ : Վերը քարուտ գետին կողին վրայ կը գանուի Երեւանու վերջին կայտնը , և երբ վեր հասանք , մինչ ցարդ ճիշտ այդ ուղղութեամբ գողարկուած հարաւու հեռանկարը սուաջին անգամ բացուեցաւ : Շատ հեռուն՝ ընդարձակ , կանաչ , մեղմօրէն (չոգեպատ) տարածութեան վրայ արծաթէ ժապաւէն մը կը փալփիէր : Ահա՝ մեր ուրքերուն առջեւ հայկական երկրին էն շորհալի գաւառը տարածուած , Հայոց «Մայր Գետոյին» Սրաքսի դաշտը , ուր ժամանակաւ կը գտնուէր Սրմաւիր , երկրին առաջին մայրաքաղաքը :

Կարթակենացին , որ Հռովմի ատելութեան առջև իր հայրենիքն խոյս տալ ստիպուած էր , զայն հիմնեց ասիական իշխանին յերախտագիտութիւն իրեն ընծայուած հիւրասիրութեան և Հռովմի ժամանակակից թշնամի մը զօրացնելու յօյով : Չուր ջանք մը հերոսին , որ այն տաեն այս երկինքին տակ և այս լեռներուն ստորոտը քիչ մը հանգիստ գտեր էր իր փախստական կեանքին մէջ :

Ժամ մը ևս արագ ընթանալէ ետք՝ սեպ զառիվարի եղերքն հասանք , ուր մեր անցած աւանդակին վերջին աստիճանը ուզգակի Երեւանի վերի կողմէն Սրաքսի դաշտը կիշնայ , ուրկէ գետը իր սրնթաց , բայց պաղաբեր , թըշխափրիուր ալիքները կը գլորէ :

(Կը հետեւի «Արախի Արտառունիլը» :)

Հայ մը , Ռափայէլ Պատկանեան , գրած է սա , որ իր հասարակութեան առաջնորդող գրական անձերէն մին էր : Տորփաթի համալսարանն ստացեր էր ուսումը : Վերը՝ բարձր գտրին եղերքն կամաց կերթայինք : Վարը՝ վարդագոյն և սպիտակ ճառածաղիկներու ծովի մը մէջ ծածկուած , գարնանային պայծառ օրուան արեւափայլին ու դեւանաս , թարմ կանաչութեան մէջ , Երեւանու ընդարձակ պարտիզաքաղաքը , իր գմբէթներով , աշտարակներով ու մինարէթներով : Խաչն ու մահիկն հաւասարապէս կը փողփողան , Մեղմօրէն օրօրուած օդին շունչը ծաղիկներու զմայլելի բուրումն մեղի կը բերէր — և այս հիանալի տեսարանը , միշտ աւելի պայծառացող ու թափանցիկ օդին մէջ՝ յատակին ի յայտ գալովը իր գերազանց լրացումը գտաւ : Գագաթէն մինչև ստորոտը ձիւնով ծածկուած , որուն վրայ հեզօրէն թրթուացող կապտագոյն շղարշի պէս բան մը կար , մեր առջև կը տարածուի հրաբուխներու շղթան հարաւային սարահարթին

եղերքը, Սրաքսի հակման միւս կողմը, մարած վիթխարի հրաբուխ մը՝ ուրիշի մը քով։ Բայց իրենց շարքերէն, ինչպէս հինաւուրց նահապետ մը իր յետազայ փոքրագոյն սերունդին մէջ, անմատչելի մեծութեամբ միւսները գերազանցող, թագաւորական վեհափառութեամբ մը կը խոյսնայ վսեմը՝ Ա.Ռ.Մ.Ա.Տ.ը.։ Հսկայական զոյտ լեռը, իր գլխաւոր լայն գագաթով մէկ անգամէն Մօն Պլանի չափ բարձրանալով՝ — կողմնակի կոնը՝ մեծ Սրարատին քով, ինչպէս տղայ մը Հսկային, դեռ միշտ կրնայ չափուիլ ալպեան բարձր գագաթներու հետ — անսանկ տեսք մը կ'ընծայէ որ, մարդ զայն տեսնելէ ևտք՝ կրնայ ետ դառնալ, և առանց երկրին մէջ ուրիշ բան մը տեսած ըլլալու, երկար ճամբորդութիւն մը հատուցուած նկատել։ 4200 մեթր մեծ Սրարատը և 3100 մեթր փոքրը կը կը բարձրանան երեւանու գալտին վրայ, որ իր կողմէն 900 մեթր ծովէն բարձր է, այնպէս որ անոր գետնի տարածութիւնը Սեւ Անտառին հարաւային երեակէն քիչ մը աւելի տեղ կը գրաւէ։ Մինչև 2700 մեթր բարձրութիւն կեղրոնացեալը քիչ մը ձուածե զանգուած մը կը կազմէ, յետ այնու երկու գագաթները կ'անջատուին։ Փոքր Արարատը դասական ձեռով, շատ սեպ կանգնած, սրածալը հրաբխային կոն մըն է, մինչ թէպէտե մեծն ալ՝ իր բուլորածե գագաթին վրայ կեղրոնական միջին խառնարան մը ունի, բայց առկէ զատ հիւսիսային կողմը՝ անոր մօտէն քիչ մը վար անգամ մալ կը կարկառէ և այս աստիճանին բարձրութեան վրայ՝ վարէն որոշ նշմարելի՝ երկրորդ խառնարան մը կը կրէ։ Լեռան հիւսիսակողմը աւելի ուշ գոյացած խորխորատով մը, — Ս. Յակոբայ Զորը — խոր ճեղքուած է անոր քով կը տեսնուի հակայ՝ կողմնակի գլխաւոր խառնարանէն արտահոսած լավայի հոսանք մը,

դեռ այնքան թարմ ու անխաթար, որ սայրածե պաղած կատարները եղերքներուն և հոս ու հոն նաև մակերևոյթին վրայ իրենց սեպութեամբ ձիւնին յենակէտ մը չեն ընծայեր, հապա ճերմակ պատեանէն սեւ գուրս կը ցցուին, լայն, թխագոյն, խորտուբորտ գոտիի մը պէս խառնարատնէն մինչև լեռան ստորոտը վար իջնալով։ Դեռ այս եղանակին Սրարատին մեծ մասը՝ մինչև իսկ երկու գագաթներուն բաժանման կէտէն վար՝ ձիւնով ծածկուած էր, և այս ահագին՝ շացնելու չափ սպիտակ զանգուածին տեսքը, որ իր սուր՝ իր զմելիով հատուած ստուերագծով կապոյտ եթերէն կորոշուէր, ծանրակըսու վիճակութեամբ և աննկարազրելի մաքրութեամբ երկնային տարածութեան մէջ խոյանալով։ բոլորովին անբացատրելի՝ գերագոյն ուղղակի բնատպաւորութեան ակնթարթ մը գոյացուց մէջս, որ մինչ ցարդ վիճակուած ըլլար ինծի։ Անբարբառ աղօթք մը միայն կրցայ ընել որուն փրկաւէտ զօրութեամբը՝ հոգին կրցաւ հակայի պէս աղատիլ իր վրայ տիրով լարուած դրութենէն։

Երեւան էի. Գերմանահայ ընտանիքի մը քով միայն քանի մը ժամ հաճելի հերասիրութիւն մը վայելելէ ետք, ճամբան շարունակեցի դէպի առաջին գլխաւոր նպատակ հայկական հողին վրայ՝ Երեւանէն միայն քանի մը մլոն հեռու էջմիածնայ վանքը։ Հոս ամենայն Հայոց Գերագոյն Պատրիարքին և Կաթողիկոսին նիստն է ու Հայերուն եկեղեցական կեանքին կեղրոնը, ուր սիրալիօրէն, երկար այցելութեան մը հրաւիրած էին վիս քանի մը հայ բարեկամներ, վանքին աբեղաները, որոնց ծանօթացած էի գերմանական համալսարանները՝ իրենց ուսանողական շրջանին ատեն։ Սրեւմուտքին հետ թարանթասը

վանքին դուռէն ներս գլորեցաւ : Ընդունելութենէ ժամ
մը ետքը ճաշի նստանք . սեղանին վրայ կ'եռար ահա-
գին սամավարը և անուշ, կրակոտ վանքի զինիով լի
գաւաթը շրջան կ'ընէր ազնիւ ընկերութեան մը մէջ, զոր
կը կազմէին՝ Սրբարատ երկրին մէջ, Սուրբ լոռան ստո-
րատ՝ Գերմանացի տոքթօր մը և հայ կուսակրօններ,
որոնք ժամանակաւ միասին զիտութեան ալրիւրէն խմած
էին : Յետ այնու հրաշալիօրէն կազդուրիչ խոր քուն մը
եկաւ և անկէ ետքը գեղեցիկ օրերու շարք մը, որոնց
ընթացքին շատ բան սորվեցայ այն ամենքէն, զոր այս
նկարագրութեան հետեւեալ բաժնին մէջ պիտի պատմեմ:

Միւս առաւօտուն կանուխ Կաթողիկոսին ունկընդ-
րութեան հրամայուեցայ : Հայոց ներկայ Կաթողիկոսը Տ.
Մկրտիչ Ա. Խրիմեանն է, զոր բոլոր ժողովուրդը Հայրիկ
անունվ կը պատուէ, մօտ 80 տարեկան ծերունի մը,
ծնած 1821ին Ալուր՝ Վանայ լիճին վրայ . Հին Հայաս-
տանի սիրառ : Սուաջուց բարեկամաբար նշմարուած էր
թէ նորին Սրբութիւնը խօսակցութեան զուտ քաղաքա-
կանութեան շուրջը դառնալլ, ինչպէս նաև ընդունելու-
թեան և Հայաստան կինալուս քաղաքական կիրառու-
թիւն մը տալ՝ չպիտի սիրէ տեմնել : Այս այնքան հաս-
կնալի, որքան իրաւացի փափաքին ճշգրտիւ հետեւած
եմ և կը ինդրեմ հետեւեալ նկարագրութիւնը միեւնոյն
տեսակէտով, այսինքն քինախնդրական կամ դիտումնա-
ւոր շահագործումէ հեռու նկատել :

Սրբեպիսկոպոս մը, որ Գերմանիա ուսեր և փիլ-
սոփայութեան տոքթօրի աստիճան ստացեր է, վանքին
հիւրասենեակէն, որ բնակարանս էր, զիս առաւ ու կա-
թողիկոսին առաջնորդեց : Առաջնորդս միանգամօյն իրը
թարգման նշանակուեր էր, որովհետեւ Հայրապետը թէ-

պէտեւ քանի մը անգամ Եւրոպա ճամբորդեր է, միայն
հայերէն ու թուրքերէն կը խօսի : Սրբեպիսկոպոսը ինձի
բացատրեր էր թէ իր եկեղեցւոյն պետին ընդունելու-
թեան ատեն, միեւնոյն եղանակաւ յարգանքս յայտնելու
եմ, ինչպէս ինք անձամբ պիտի ընէ, այսինքն Հայրա-
պետին ձեռքն համբուրելու : Իրեւ բողոքական արեւ-
մուտցի մը՝ նախ չուզեցի բոլորովին համաձայնիլ, սա-
կայն չընդդիմացայ, հապա միաքս զրի ի հարկին այն՝
կամ ո՛չ վճռելու : Հայրապետին պալատը շատ պարզ
չէնք մըն է՝ երկար երկյարկանի խաչաձիւ թեւ մը բա-
կին մէջ, որ պարսկական ժամանակին ի վեր գոյութիւն
ունի : Սոզախներու հագուստով քանի մը ծառաներ
պատկառանօք բարեւեցին լայն կառադրան մէջ և սան-
դուխին վրայ, որ՝ առաւելապէս եւրոպական և քիչ մ'ալ
ասիական ճաշակով կահաւորուած մենաեակները կը տանի :
Տիվաններով, Վիեննական աթոռներով մեծ ու լուսաւոր
սրան մը իրեւ սպասասրահ կը ծառայէ : Քանի մը վայր-
կեան յետոյ՝ աշխարհականի եւրոպական տարածով քար-
տուղար մը՝ շքեղ գորգերով զարգարուած ընդունելա-
սրահին գուռը առաջնորդեց մեզ : Յատակին կողմը թիկ-
նաթոռի մը վրայ նատած էր Կաթողիկոսը՝ հսկայ դէմք
մը, երկար, խիտ զրեթէ ձիւնի պէս սպիտակ մօրուքով,
մանիշակագոյն մետաքս հագած, զլուխը կլոր գդակ մը
դըրած ու կուրծքին վրայ պարզ խաչ մը : Բայց այս ամեն-
ը նաեւմացաւ այն չքնար հեղութեան և ջերմ ու վառ
բարեսրտութեան առջև, որոնք այս ալեւոր դէմքին
վրայ կային և աչքերէն կը ցոլանային : Բողոքականի
խղճատանքս վայրկենապէս հակեցաւ և ես անկեղծօրէն ու
սրտանց գրաւուելով, աբեղային պէս պատկառելի ծե-
րունիին ձեռքը ըրթունքներովս չօշափեցի :

Բարեւէն ետք սենեակին երկայն կողմը աթոռի մը
վրայ նստայ . Հայրապետը բաւական հոռուն լսյն կողմը
թիկնաթոռի մը վրայ նստած էր և մեր մէջտեղը կայներ
էր վանականի երկայն սև տարագով թարգմանը : Երբ
առողջութեան ու որպիսութեան սովորական տկզեկա-
տուութիւնը լմնցաւ , արքեպիսկոպոսը թարգմանեց թէ՝
Նորին Սրբութիւնը ուրախ է Սրարատ երկրին մէջ հիւր
մը ողջունելու այն տեղէն , ուր այնքան հայեր ուսում
ստացեր են . ցաւակցութիւնա յայտնեցի Հայ ժողովուր-
դին ներկայ ծանր ճակատագրին համար : Իրբիւ պատաս-
խան տաք ու սրտառուչ երկար խօսակցութիւն մը հե-
տեւեցաւ , որմէ նախ բառ մը իսկ չնասկցայ : Թարգմանս
գլխահակ և գետին ուղղած ակնարկովը ուշադիր կ'ուն-
կընդդէք , և ես ակամայ խօսողը դիտեցի . լուելեայն հո-
գալով որ հոգեւորականին կարելի չսփաթի ըլլայ՝ ամբողջ
կապակցութիւնը պահել , վերջապէս Հայրապետը լոեց
և խկոյն ու առանց ընդհատման հետեւեցաւ թարգմա-
նութիւնը — »Հազարաւորներու սպանութիւնը , կանանց
բանաբարումը , գիւղերու կործանումը և հունձքերու ա-
ւերումը մեր ժողովուրդին էն խոր , էն մահացու դըժ-
բաղդութիւնը չն կաղմեր , հապա փախստականներու
արտագաղթը , ժառանգական հայրենիքէն յօտարութիւն
ազգին ցրուումը , ուր կ'ամբարոյականանայ և իր ազգայ-
նութիւնը կը կորմնենք : Անցեալ տարի Թրքահաստա-
նէն երեսուն հաղար հալածականներ էջմիածին եկան .
զանոնք շրջակայ նահանգներուն գիւղերը ցրուեցինք ,
բայց երկրիս գիւղայիներուն գերագոյն զոհաբերութիւնն
խակ չկրնար զանոնք տեւականօրէն պահպանել . Անհա-
մարներ ամբողջ առաջաւոր Ասիս ցրուեցան , Հայրենիքը
տիրող սովէն ու եաթաղանէն խուսափելու համար : Նոյ-

նիսկ մանուկներու մեծ մասը , որ եւրոպացի և ամերի-
կացի մարդասէրներու ողորմածութեամբը ստոյդ մահէ
կ'ազատի , օստար երկրի մէջ կրթուելով՝ Հայրենիքին հա-
մար կը կորսուի , թէպէտեւ ֆիզիքական կեանքերնին կը
պահպանուի : Հայրենիքը աւերակ է , հունձք չիկայ ,
տուրքերը վճարելու դրամ չիկայ , գործիք չիկայ , չիկայ
բանիմաստ ուսուցիչ՝ որ կարենար յուսահատներն ու
վտարանդիմերն հաւաքել և զանոնք տոնմային թանգ
հողին վրայ տոկալու և յարատեւելու յորդորել : Միտ
աւելի ստուար պիտի գաղթեն և ամնն տեղ մոլորին ,
ուր իրենց գերագոյն ինչքը կը կորսցնեն :

Այս խօսքերը տիպար են այն դատողութեան հա-
մար , զոր հայրենասէր և մտաւորական Հայերը իրենց
ժողովուրդին դրութեան նկատմամբ ունին : Ամենէն մեծ
չարիքը հայրենիքէն արտագաղթն է , որովհետեւ աղջին
շարունակական քայլայումը կը նշանակէ , եթէ չյաջո-
ղուի արգիել և բաց աստի առաջնորդող միտքերը կա-
տարելապէս կ'ըմբռնեն որ հիմա միայն դրամ շահելու
հետամտող գաղթական տարրերուն մէջ բարոյական մեծ
քայլայում կը տիրէ : Մասնաւորապէս ներկայ Կաթողի-
կոսը կեանքին լաւագոյն ուժը նուիրեր է ժողովուրդին ,
ցիրուցան ըլլալուն և գաղթական հայութեան մէջ ծա-
ւալած չարիքներուն դիմագրաւելու : Երբ երեսուն տա-
րեկան էր ամսւամնը կորմնցուց և Պօլիս վանական եղաւ ,
բայց քսան տարի ետքը գրեց իր էն համբաւաւոր ու
լաւագոյն գիրքը՝ «Դրախտի ընտանիքը» իբր ապացոյց
թէ այն ժամանակէն ի վեր ժողովրդական առողջապա-
հութեան ծշմարիտ հիմերու գաղափարը որքան քիչ կը
պակսէր իրեն : Նշանաւոր քարոզիչ մը՝ երկար տաեն
Պոլիս բնմէն ու մամուլի մէջ անիմնայ անկեղծութեամբ

մը գործեց բարոյակտն ու մտաւոր բարձրացման համար հայ ընկերութեան, որուն բարձր խաւը, «ջոջ» ըսուածները շատ քիչ երախտապարտ եղան իրեն։ Զոջերը ու նոյնիսկ հոգեւորականութենէն մաս մը ջանադին Խրիմեանի Պոլսոյ պատրիարք ընարութիրը վիժեցնել, սակայն և այսպէս հասարակութեան մէջ վայելած ժողովրդականութիւնը յաղթանակը տարաւ։

Իրեւ պատրիարք ջոջերու վարչութեան դէմ կը-սիւը շարունակեց և ջանաց Դրան կողմէ Մայրաքաղաքի Հայերուն արտօնուած ինքնավարութեան սահմանին մէջ՝ աղգային ամէն կարդի գործերուն վարչութիւնը ժողովուրդին հարազատ ներկայացուցիչներուն յանձնել։ Պէրլինի Վեհաժողովին ալ ջանաց իր ժողովուրդին ձայնը լսել տալ, բայց ասպարդիւն — Միւները երկաթէ դգալ մ'ունէին, իսկ ինք փայտէ — ինչպէս յետոյ անդամ մը ըսեր է։ Եթէ կայ մէկը՝ քաղաքական ամէն փոփոխութիւն ի բաց առեալ, որ ճանչցած ըլլայ թէ Հայերը ինչ բանի պէտք է հետամտին, ան ալ Խրիմեանն է։ Բարենորոգման ծրագիրը, զոր իրեւ Պոլսոյ Պատրիարք առաջարկեց, երեք զինաւոր կէտեր ի նկատի ունի. 1. — Կղերականութեան եւ թեմական վարչութեան Bistumeverwaltung) բարենորոգում. 2. . Ժողովարդին Քրիստուկան-ազգային կրութեան միջոցներու հայրայրում. 3. . Արտազարի դադարում։ Այս երեք կէտերը մինչեւ այսօր ծրագիրը կը կազմեն եկեղեցական-հայրենասիրական բարենորոգչական կուսակցութեան, զոր մեծաւ մասմ ներկայ Կաթողիկոսը կրթեր է։

Ֆրաջան բարենորոգիչը նուազ վասնգաւոր ընելու համար, Թուրք բռնակալ կառավարութիւնը երուսաղէմ աքսորեց զայն, ուրիէ ամերոջ ժողովուրդին

ընարութիւնն և Ոուս կառավարութեան վաւերացումը կաթողիկոսական գահը հանեցին։ Պոլսոյ այնքան չնորհազուրկ եղած էր, որ ստիպուեցաւ Պաղեստինէն Թրիէսթի վրայով էլութիւն ճամբորդել և Ոսկեղջուրէն խոյս տալ։ Պարագաներու բերմամբ բարձրընդունակ մարդը՝ նկատի ունենալով Հայկական խնդրի մասին տէրութեանց խուսափողական ընթացքը, քաղաքականութեան մէջ առնելիք մէն մի քայլը՝ իրրեւ աննպատակ և վտանգաւոր՝ խուսափիլ հարկադրուած է։

«Բան մը չեմ կրնար ընել, բայց միայն արտասուալից աղօթել, որ Աստուած ողորմի և եւրոպական իշխաններուն և հասարակութեանց սիրտերը դարձի բերէ, նամանաւանդ Զեր երկրին մէջ՝ Գերմանիա, ուր Հայերուն դէմ թշնամանօք կը վարուին», ըսաւ Կաթողիկոսը ի վերջոյ, խօսակցութեան տեհն մը վանքի, որուն թանգարանը պիտի ցուցնէին, և ճամբորդութեանս ծրագրին շուրջը գառնալէ ետք, որուն համար յանձնարարութիւններ ինսդրեր էի։ Փափաք յայտնելով՝ մնկնելէս առաջ զիս անդամ մը եւս տեսնելու, Կաթուղիկոսը վերջացուց խօսակցութիւնը։ Պատկառանքի անկեղծ զգացումով մը թողուցի իր Ազգին աս հարազատ Հայրը եւ Սոյն հայրենասիրական վաեմ դէմքը հոգւոյս մէջ անջնջելի գծերով պիտի գրօշմուէր նոյնիսկ առանց լուսանկարին, զոր Կաթողիկոսը հրաժեշտի առթիւ ինքնազիր ստորագրութեամբ նուիրեց. «Ի յիշատակ Հայոց Հայրիկէն»։ Էջմիածին բնակութեանս վերջանալուն հրաժեշտի ունկնդրութիւնը աւելի երկար տեւեց եւ նուազ ձեւական նկարագիր մը կը կրէր. խնդրիը միայն գործնական հարցի մը վրայ էր. Բողոքական առաքելութիւնը Հայերուն մէջ։ Էջմիածնաց մէջ բացարձակապէս համողուե-

ցայ, ինչ որ ինձի հասկանալի եղաւ ի թիֆլիս հայ արքեպիսկոպոս Գէորգ Սուրբնեանին խօսակցութեան ատեն ինչ ձեւով որ այդ առաքելութիւնը տեղի կունենայ հայ աղջային եկեղեցին դուրս այսինքն անոր հակառակ, ապագայ չունի և ժողովուրդին չկրնար օգտակար ըլլալ: Հարկ չեմ տեսներ շեշտել թէ այս վճիռով ամերիկեան կամ ուրիշ միսիօնարներու Հայերուն ներկայ տառապամաքին ընծայած գործնական բարերարութեանց արժէքը չորչափուիր:

Էջմիածնայ աբեղաներէն շատ, շա'տ շա'տ բան սորվեցայ. աս մարդկանց ջանքը իրենց ազգին ակներեւ թերութիւնները սրբագրելու, անձնուիրութիւնը՝ որով վանական ուխտը կը կրն, որովհետեւ գիտեն թէ այս եղանակաւ իրենց գաղափարներու իրականացման լաւագոյն կերպով պիտի կրնան աշխատիլ. անկեղծութիւնն ու վեհանձնութիւնը՝ որով ժողովուրդին բարոյական վերաբենանութեան և մտաւոր վերանունդին ծառայել կ'ուզեն, այս բոլորը զիրենք մեր համակրանքին լիապէս արժանի կ'ընեն:

Երեկոյին երբ բարեկամներս և վանական կեանքի կանոնին համաձայն՝ կանուխ իրենց առօրեայ աշխատութեան հետեւող եղայրութիւնը քնանալու գացին, մէկէ աւելի անգամներ ընդարձակ շնչքին տափարակ տանիքին վրայ պտտելով կամ նատելով, ինքնիրենս մտածեցի անմոռանալի օրերուն և շաբաթներուն այս շարքին դէպքերուն և ծանօթութիւններուն վրայ, զանոնք մտքիս ու փորձառութեանս շրջանակին մէջ լաւ դրումնով:

Հրաշալիօրէն մեղմ ամառուսան գիշերները լիալուսինը կը փայլէր մութ երկինքէն և արծաթագոյն, թըրթուսն կամուրջ մը կը կալմէր հակայ ջրամբարին վրայ,

որ ամրան տաքերուն վանքի պարտէզը ուռոգելու ջուրին գանձերը կը պարունակէ. ծիրանիներու և դեղձենիներու ընդարձակ պուրակները աննկարազրելիօրէն անուշ և մեղմ ծաղկաբոյրը վեր կ'ուղարկէին. վանքի հին եկեղեցին շրջագծերը և սուր ու սեւ ստուերները, զոր չենքը ընդարձակ գաւկիթին վրայ կը ձգէր լուսնալոյսէն ողողուած պայծառութենէն թխակի կ'որոշուեին և Արարատին իրոխտ վեհափառութիւնը իր կապտագոյն-սպիտակ լուսաշողուած՝ երկինքէն առկախ թագաւորական փայլով՝ անմատչելի, նուիրական բարձրութեամբ ու մեծութեամբ կը խոյանար այս երկրէն դէպի լուսուոր պայծառութեան աշխարհը, Լեռան ստորալը լուս կը կենալին Արաքսի գաշտը, վանքն ու Վաղարշապատ գիւղը, Ժամանակաւ Բագրատունեաց արքայանիստ մայրաքաղաքը, միայն վանականի մը խուցէն կարմրագոյն, միայնակ լրս մը կը փալփիէր դուրս լուսնագիշերին մէջ, և մարածի պէս կը հնչէին քէմէնչէի մը վրայ, (հայկական ջութակին) զարնուած երգի մը հատակուոր ձայները: Ի՞նչ երգ էր: Զգիտէի, բայց հաւանականօրէն անոնցմէ էր, որ մելամազձու և մեղմ ձայներու կը յարմարէր — նմանապէս նորագոյն հայ բանաստեղծութիւն մը — և միտքս էր:

Ո՞ւր էր թէ զեփիւոիկ
Էլլայի թափառիկ,
Ոսկեթել մազերուդ
Տայի համբուրիկ.

Ո՞ւր էր թէ վարդ գոհար

Էլլայի վառ ի վառ,

Էնարէի ինձ բազմոց

Կուրծքդ ձիւնափայլ: Եւն. ևն.:

Աս որքան Վալթէր Թօնտէր Թօկըլվայտէն կը յիշեցնէ:

ՄԱՍՆ Բ.

ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԻ ՈՒ ԻՐ ԵԿԵՂԵՑԻՆ

Արդի հայ ժողովուրդին զարգացողութեան ու ձիրքին, նկարագրին ու ազգային առանձնայատկութիւններուն, նամանաւանդ իր եկեղեցւոյն արժանիքին ու էութեան վրայ ուղիղ գաղափար մը միմիայն Ռուսահայերէն կարելի է կաղմել, որովհետև անոնք միայն գրեթէ թնական հանգամանքներու, բաղդատաբար շարժելու ազատութեան և մասամբ ինքնազարգացման կարելիութեան մէջ ապրած են:

Աւելորդ է ցոյց տալ թէ՝ ուր որ այս ամէնը գոյութիւն չունէր ու չունի, ուր ժողովուրդի մը ո՛չ կեսանքին ու գոյքին, ո՛չ ալ կրթական և կրօնական սեպհականութեանց համար իրաւոնքի պաշտպանութիւն կար և աս չատ մը գարեւէ ի վեր մինչեւ այսօր, ինչպէս իրաց վիճակը Թրքահայերունը և աւելի կամ նուազ Պարսկահայերունը էր ու է, բնականաբար ողջամիտ ո՛չ մի մարդու ազգ մը գատելու կամ գատապարտելու ուղիղ հիմերը տրուած կ'ըլլան:

Կովկաս գտնուած ատենա ժամանակէ մը ի վեր, մասնաւորապէս Թիֆլիս, հականայկական շարժում մը սկսած էր: Ասոր նեցուկները որոշ ուսւս շրջանակներ ու վրացիներ էին, կարգ մը ուսւս և վրական թերթերու գործունէութիւնը կը հետապնդէր՝ բոլոր Հայերը, մասնաւանդ Թիֆլիսի բնակչութեան հայկական մասը՝ իբրեւ սիսթէմաթիք շահագործողներու, տաղտկալիներու, վաշխառուներու ընկերութիւն մը նշաւակել: Ուսւս և Թա-

թար Ընկերութեան, կուսակալութեան, Բնթերսպուրկի կառավարութեան հասցէին videant consules մը ուրիշի մը վրայ զրկուեցաւ. Հայութենէն պաշտպանուելու, զանոնք եւ մղելու, արգիլելու ամէն կարելի միջոցներ առաջարկուեցան: Հայ եւ քանի մը ուսւերէն թերթեր բողոքեցին եւ ըստ կարելոյն իրենք զիրենք պաշտպանեցին: Գրաքննութիւնը երկու կողմին ընթացքին ալ առժամաւր թոյլատրեց:

Առ հաստրակ ազգի մը վրայ իրբեւ ամբողջութիւն կարելի չէ վճիռ արձակել, ինչպէս Հայերուն նկատմամբ բոլոր անոնք կ'ընեն, որոնք անոնց հետ կը չփուին: Կովկաս որու հետ ալ խօսիս, ուսս, զերմանացի, վրացի կամ ո՛վ որ ալ ըլլայ, ամէն տեղ անոնք անխիղճ խաբերաներ կը նկարագրուին: Արեւելք շատ յեղյեղուած յուութեան աստիճանաւորումը ծանօթ է. երկու հրէայ յոյն մը կ'ընեն, երկու յոյն՝ հայ մը, երկու հայ՝ սատանա մը—սակայն չեմ ուղեր լուութեամբ անցնիլ որ ուղղակի սատանային առջեւի տեղը միաձայն հայուն չտրուիր, յաճախ Յոյներէն առաջ կը դնեն և երկու Յայներ ուղղակի սատանա մը կ'ընեն:

Զանազան ազգերէն ո՛չ նուազ բոլոր դասակարգերն ալ հայ ժողովուրդին վրայ իրենց դատաստանով համաձայն են: Երբ կովկաս գերման քարոզիչ մը փափաք յայտնեցի՝ Հայերը մօտէն ճանչնալու, այս տիսուր և ապերախտ մտադրութեանս համար չափով մը վրաս ցաւեցաւ:

Երիտասարդ ուսւս սպայ մը, շատ սիրաբարոյ մարդմը, որուն հետ կէս օր ճամբորդեցի, անգամ մը ձիավարին հետ խօսի բռնուեցաւ ճամբուն, ձիերուն, օլին են ի վրայ և հարցուց թէ որ ազգէն է. «Հայ, Պարսն, պատասխանեց մարդը»: «Ամօթ, Գ... զրողը տանի»;

ամնաաանկեղծ ցասումով մը դուրս թռաւ սպային բերնէն, և կառտվարր ալիւս խօսքի մը չարժանացուց :

Հայ վաճառականի մը իսանութը մտնողը այն զգացումն ունի թէ գամերով ու փոսերով լեցուն գետնէ մը կ'անցնի և երբ տուն դասնայ, բոլոր բարեկամներն ու վատահելի դրացիները գնուածը կը քննեն, մինչեւ որ համոզուի թէ գործին մէջ հայկական խարդախութիւն մը չի կայ : Ահա՝ ընդհանուր դատաստանը : Այսու հանդերձ ամբողջ կովկասի մէջ տնտեսապէս ո՛չ ոք այնքան կը զարգանայ, որքան Հայերը : Ինծի շատ հետաքրքրական էր դիտել թէ Հայերուն դէմ այս բացայաց հակակրութիւնը, նոյն իսկ արհամարհանքը պատճառ մը միայն ունի և ան ալ տնտեսական ասպարէցն է : Հայերուն ուղղուած գանգատներուն սկիզբն ու վախճանը միշտ միեւնոյն կէտն է, ինդրոյն մէջ ուրիշ բանի վրայ հազիւ թէ կը խօսին — գործի մէջ առեւտրական խորամանկութեան դուղաւորուած անուղղամտութիւն, անխղճութիւն՝ որուն համար շահելու ամէն միջոց անխտիր լաւ է, ասոնք են Հայերուն ուղղուած յանդիմանութեան տեւական առարկան : Վերջապէս իրական նախատինք մը չէ որ համերաշխ կ'ապրին և փոխադարձ օգնութեան արամադիր են :

Յաճախ Գերմանիա այն կարծիքը լսած եմ իրը թէ Սրեւելք Հայերուն ուղղուած հակակրութիւնը մեր երկրին հակահրէականութեան նմանութիւնը ունի : Աս բացարձակապէս սխալ է : Երբ հակահրէականութիւն ըսելով ուրիշ բան չհասկնանք, բայց միայն հրեայներուն դէմ հակակրութիւն մը որ առեւտրական գործի անխղճութենէն և շահասիրութենէն յառաջ կուգայ, այն ատեն բաղդատութիւնը յամենայն դէպս կրնայ համաձայնիլ : Հակահրէականութիւնը փոքր առեւտրականին ու արհես-

տաւորին, որ հրէական դրամագլխէն, հրէական ճարպիկութենէն ու խորամանկութենէն ո՛չ նուազ նաև դեռ նոր յառաջդիմող հրէային զգաստ, խնայող նկարագրէն և իր նմաններուն հետ սերտ համբաշխութենէն կը գերազանցուի և որ արմատական հակահրէականի մը պէս կը վարուի, որովհետեւ հրէային գերազիո մրցակցութիւնը անոր տնտեսական գոյութեան կը սպառնայ, այս հակահրէականութիւնը արդարեւ նմանութիւն մըն է Սրեւելքի Հայացցութեան :

Սակայն յետ այնու կը սկսի խոչոր տարբերութիւն մը : Տնտեսականը հակահրէականութեան հարցին միայն մէկ մասն է և ապահովաբար ո՛չ գլխաւորը : Ամբողջ մտաւորական կեանքի ասպարէզին, քաղաքականութեան, արուեստի, գրականութեան, լրագրութեան մէջ ևն, մեզի համար առնուազն այնքան լուրջ է հրէական հարցին առեղծուածը : Այս մասը շատ ուղիղ կերպով կ'ամփոփուի Մօմղէնի հրէականութեան վերագրած խօսքով՝ իրեւ «տարրալուծման խմոր» : Հայերուն համար ատոր խօսքը չկրնար ըլլալ ու չէ ալ : Քննական ու շահադիտական տեսակէտով Հայը առհասարակ քիչ ատակ է : Ընդհակառակն շատ աւելի ըմբռնում ունի մտաւորհեղինակութեան — ուրեմն Հրէաներուն ճիշդ հակառակը : Երկու ժողովուրդներուն մէջ տիրող խնամի նկարագիրները անով կը բացատրուին որ նմանօրինակ նիւթական գրութիւն մը յամենայն դէպս միեւնոյն յատկանիշները յառաջ կը բերէ :

Երբ ինդիրը դրամ շահելու վրայ է, Հայը յաճախ չքաշուիր անձնապէս ստորնանալու, ստելու կամ չափ ու կիս խարդախելու, և ո՛վ որ Խուսափոյ կանխաւ լինական նահանգները կը ճանչնայ, ճիշդ միեւնոյն փորձատութիւնը պիտի ունենայ Հրէաներէն, ինչպէս կով-

կամի Հայերէն : — Բայց ասկէ զատ Հայերուն աղքային նկարագրին վրայ ուրիշ ժողովուրդներուն նկարագրէն աւելի գէշ խօսիլ ուզել՝ անիրազեկութիւն կամ թշնամութիւն կը նշանակէ : Անխստիր բոլոր ազգերուն և դասակարգերուն քով, որն ք Հայերուն հետ կը յարաբերին, Հայուն վատահամբաւ ըլլալուն պատճառը, անոր շահելու մղումն և ըստ մեր լրմունումներուն էն շահամու ու դատապարտելի միջոցներ գործածելու ատեն, ու է ամօթի պակասն է : Հայ առեւտրականը՝ փոքր խանութպանէն մինչեւ մեծ վաճառականն ու դրամատէրը, Կովկասի մէջ, բաց ի այն կողմերէն ուր թաթար հասարակութիւնը մեծամասնութիւն կը կազմէ, գրեթէ մրցակից չունի, որովհետեւ առեւտրական «գործունէութեամբ» միւս ազգերը կը զերազանցէ :

Վրացիներն ու իրենց ցեղակիցներն թէպէտեւ քառի մը ասպետական յատկութիւններ ունին, ընդհանուրապէս ծոյլ և հեշտասէր են : Ռումները Կովկաս գաղթականներ, զինուորականներ ու պաշտօնեաններ են : Թիֆլիսի բնակչութեան 150000ին հազիւ թէ 12000ը ռուս ըլլան : Բուն լեռնային ժողովուրդները առեւտուրի միջ կարեւորութիւն չունին, արհեստի մէջ շատ քիչ և բաց աստի նմանապէս ճարպիկ վաճառական թաթարները՝ պարփակուած կողմերէն (մանաւանդ երկրին հարաւարեւելքը) դուրս՝ իրենց անշահ լեզուազիտութեան պատճառաւ չնա կրնար մրցիլ Հայերուն հետ, որոնք շատ դիւրաւ կը սորպին ռուսերէնն ու յաճախ ալ վրացերէնը : Արդ երբ մէկը պարկ մը ածուխ թէ տուն մը գնել կամ ծախել ուզէ, տամնէն ինը պէտք է Հայու մը հետ յարաբերութեան դայ, յորում տասն անդամին ալ հաւանօրէն վեասուղը պիտի ըլլալ : Որովհետեւ դըժ-

ուար է ամբողջ Կովկաս մէկը գտնել, որ կեանքին մէջ առ նուազն մէկ անդամ Հայէն վեաս կրած ըլլայ, տարօրինակ պիտի թուէր Հայերուն մասին աննպաստ դատաստաններ չլսել - և ո՞վ չպիտի ուզէր ասկէ հետեւցնել թէ Հայերը բոլորովին ժամանակած չեն : Մարդիկ անդամ մը այնպէս վարժուած են որ սրբութեան և անձեռնմխելութեան ըմբռնումը հիմնապէս ուրիշ ո՞չ մի բանի համար այնքան ընտանի, ընդունելի և բնական է քան սեպհականութեան, և ամէնէն բնական իրենց սեպհականութեան համար : Զեմ կասկածիր որ մարդ Հայերուն աւելի քիչ պիտի նեղանար, եթէ աննաց մասնայատկութիւնը օրինակի համար մանկասպանութիւնը կամ գաղտնի մարդակերութիւնը ըլլար, քան թէ՝ որ այս նշանակելի ժողովուրդը ծայրացել և անըմբռնելի դատապարտելիութեանը մէջ միայն իր գրպանը լեցնել կ'ուզէ :

Այս կէտին վրայ զանազան դասակարգերու պատկանող Հայերու հետ բացէ ի բաց խօսած եմ : Չարիքն ուրանալու կամ հիմնապէս անվեաս ներկայացնելու փորձեր չպակսեցան, նմանապէս Հայերուն դէմ հակարութիւնը իրբեւ անհամարի չարութիւն մը համարելու — քիչ միաց դարուս ամօթը պիտի ըսէի — չարութիւն մը, որուն չարժառիթներն նախանձն ու ցեղային մոլեւունդութիւնն են, ծանօթ օրինակներուն համեմատ : Անոնք սակայն բացառութիւններ էին : Հայ ժողովուրդին առողջ կորիզին մասին համօղումն այն ատենէն կը սկսի, երբ յաճախ նկատեցի թէ եւրոպական կրթութիւն ստացող Հայերը, ո՞չ միայն հասկացողութիւն և խոր ցաւակցութիւն ցոյց կուտային ժողուրդին թերութեան համար, այլ իրապէս ունէին :

Հայերու մասին տրուած ամէն վճիռ սկիզբէն սխալ

է. Կթէ ի նկատ չառնուի թէ անոր իւրաքանչիւր անդամը, առժամարար աննշան բացառութեամբ, ծնունդով կրթութեամբ և կենսահայեացքով արեւելցի է: Չեմ ըսեր թէ բնութիւնով այնպէս է, այն ատեն գերմանական, ֆրանսական կամ ուրիշ ո և է դաստիարակութիւն զայն չպիտի կրնար փոխել, բան մը որ ինչպէս փորձառութիւնը ցոյց կուտայ, ո՛չ միայն կարելի է, այլ և կանոնը, անմիջապէս որ երիտասարդ Հայ մը Եւրոպա վարժարան յաճախէ: Ուրեմն ի՞նչ ըսել է Սրեւելցի: Առժամարար այս հարցը մասնաւոր ասպարէզի մը՝ առեւտրական գործունէութեան մէջ սահմանափակել կ'ուզեմ: Սրեւելք բնութեամբ ո՛չ-վաճառական ժաղովուրդներ կան – Թուրքերն ալ ասոնցմէ կը համարուին – ի սկզբանէ բոլորովին գերակիու պատերազմական բնազդներով: Կրնայ ըլլալ որ անոնք, եթէ նոյնիսկ առեւտուրի յարմարին, պատերազմիկին կամ աւազակին հին ասպետական «Այո՛ն այո՛ և ոչն ո՛չի ամբողջ բարքը ի յայտ բերեն: Թուրքը չճանչնալուս համար, չեմ կրնար դատել: Անոր յաջորդ ցեղակից Թաթարը ամէն տեղ շատ ճարպիկ առեւտրական մը ըլլալու համբաւն ունի, բայց ձիերու առեւտուրէն զատ, արհեստով խաբերայ չէ: Ասկէ զատ կովկաս քանի մը կողմերու հուզկահարները, աւազակներն ու արջառագուցերը Թաթար են:

Ընդհանրապէս Սրեւելքի առեւտրական յարաբերութեան համար նշանաբան մը միայն կայ – Ամէն մարդ այնքան պէտք է խաբուի և անխղճարար այնքան կը խաբուի, որքան իր ապուշութիւնը կը ներէ: Երբ ինդիրը առեւտրական շահի վրայ է, Սրեւելքի վաճառականը մարդու մը վրայ, որ բարոյական խզճմտանք կ'ընէ, այնպէս կը նայի, ինչպէս քանիփալը սամարացիին, որ

վիրաւոր և գերի թշնամիին վէրքերը կը խնամէ, փոխանակ զայն լափելու: Հո՛ս ինդիրը որու վրայ կ'ըլլայ թողըլլայ, Յոյնի, Հոյու, Պարսիկի Պուխարացիի Վրացիի, միեւնոյն բանն է: Նոյն իսկ Ռուսիոյ առեւտրական դասակարգին բարձրագոյն խաւերը արեւմտեան սկզբունքներ իրեւեւ կանոն դեռ նոր ընդունած են գործի մէջ: Մէկը չի կրնար կասկածիլ թէ ինծի ծանօթ չըլլայ որ մեր առեւտրական աշխարհէն արտակարգօրէն մեծ չքջանակներ գործի մէջ տարբեր խզճմտանք կրնեն քան տունը, բայց հոս ալ սահման մը կայ ուրկէ դուրս որոշ գործելակերպեր վաճառականներուն առեւտրական բարոյականութիւն անուանած վերարկուվ չեն սփողութիւն: Աննենդութիւն (Reelitatt) և համերաշխառութիւն արդարեւ շատ մը պարագաներու մէջ սովորական սկզբունքներ են և գրեթէ միշտ իրապէս բարոյական տեսակէտի մը համեմատութեամբ կը նսեմանան: Բայց տարբեր բան երբ հասարակ վաճառականը, օր համար Ռուսիա ինդալով կը խսոստովանի սովորական առած մը: «Այո՛, առեւտուրի մէջ անգամ մը ասանկ է, եթէ չխաբես բան չես կրնար ծախսել»: Նամանաւանդ Սրեւելքի մէջ խաբերայութիւնն ու առեւտուրը գրեթէ հոմանիշ են. առանց խաբերայութեան առեւտուր չըլլար, ինչպէս Փիւնիկեցիներուն ատեն՝ աւանց մարդորսութեան ու ծովանէնութեան: Երբ Հայը առանց նկատողութեան առեւտուրի մէջ ամէն կարելի անուղղամտութիւն կը գործէ, առով կէտ մը իսկ աւելի գէշ չըլլար քան ուրիշ ո և է արեւելցի մը: Երբ կ'ըսիմ թէ Հայերը իրը Սրեւելցիներ պէտք է դատուին – երբ մարդ անոնց նկատմամբ արդար ըլլալ կուզէ – դեռ դիտողութեան մը պէտք կայ թէ ի՞նչ որ բերած է այս ժողովուրդը մինչեւ իր գտնուած

աստիճանը — իր արկածներն ու պատմութիւնն են : Արդէն իսկ արաբական տիրապետութիւնը եօթէն մինչեւ տասներրորդ դար Հայաստանի վրայ ծանր դժբաղդութիւններ բերաւ, այսու ամենայնիւ ազգին բուն հերոսական դարը մասսամբ այս ժամանակին մէջ կ'իյնայ : Խալիֆայութեան դէմ մղուած կրիւով Բագրատունեաց իշխանութիւնը երեւան կուգայ, որ վերջապէս Հայաստանի կատարեալ անկախութիւնը ձեռք կ'անցնէ, բայց չի կրնար երկրին մէջ իշխանութեան միութիւնը պահպանել :

ԺՄրդ դարուն երկիրը կարգ մը փոքր թագաւորութիւններու և իշխանութիւններու բաժնուեցաւ : Յետ այսու Բիւզանդացիները յաջողեցան՝ Սելճուքեան վերահաս փոթորկին դէմ պաշտպանելու պատրուակաւ՝ Հայաստանը ձեռք անցնել : Որումանոս Դիոկէնէս կայսրը սակայն Սլիփարան Սուլթանէն ծանրապէս պարտուեցաւ, և երկիրը Տրապիզոնի սահմանէն և արեւմտեան քանի մասերէ զատ յաղթողներուն անձնատուր եղաւ :

Սելճուքեան նոր տիրապետութիւնները փոքր Ասիոյ բիւզանդական իշխանութեան կատարեալ վախճանը կը նշանակէին : Սարահարթին ներսերը սանչան հայկական իշխանութիւններ անկախութիւննին դեռ երկար ատեն պահնեցին : Բայց Սլիփարան երկիրը այնքան անմարդացուց և աւերեց, որ ազգը դարերու երկար շարք մը ընկնուած մնաց : Միայնգամայն շարունակ նոր փոթորիկներ անցան անոր վրայէն : Իրարու ետեւէ թիմուրի բանակները յարձակեցան երկրին վրայ, յետոյ թուրք ցեղեր ողողեցին զայն, և ԺԵՐԴ դարուն վերջը Մեծ Հայաստանը պարսկական նահանգ մը դարձաւ : ԺԵՐԴ դաշտուն ակիզրը՝ Օսմանցիները, որոնք ամրող պալքանեան թերակղզին տիրացած էին, Հայաստանի մեծ մասը յա-

վրշտակեցին և հաղիւ մէկ երրորդը Պարսկաստանին թողուցին : Հիմա հայութեան 1/3ը ուռսական հողի վրայ կ'ապրի : Այս կողմին բացառութեամբ հայ ժողովուրդը յետ այնու ութը դարէ ի վեր անանկ ճակատագրի մը ենթարկունք է, որ մարդ պէտք է զարմանայ թէ ինչպէս կրցած է պահպանել ինքզինք իրեւ ազգ, և ան ալ գերատարիճան կենսունակ և մտացի ազգ մը :

Պէտք է ի նկատի առնել թէ ի՞նչ կը նշանակէ ազգային և կեղեցին ու քրիստոնէութիւնը, եթէ նոյնիսկ այնքան ինկած կերպարանքով մը, կանգուն պահել այն հանգամանքներուն մէջ, որոնց ենթարկուեր են Հայերը : Պէտք է համեմատել թէ ի՞նչ եղած է Թուրքերէն նուաճուած Պալքանեան թերակղզին բնակչութիւնը, որուն դիրքը բաղդատմամբ Հայերուն շատ աւելինպաստաւոր էր : Հայաստանը իսլամութեան ծովին մէջ, որուն զօրութիւնը բանէ մը չէր սահմանափակուէր, ամբողջ տասը դար գրեթէ կղզի մը եղած է, մինչդեռ Պալքանեան թերակղզին վրայ միայն մեծ ու փոքր օսմանեան զինուորական գաղութներ գտնուած են . միայնգամայն Եւրոպայի մերձաւորութիւնը, հինգ տարի նուազ իսլամական տիրապետութիւնը, ինչպէս նաև 17րդ դարուն վերջէն սկսեալ դրացի մեծ տէրութիւններուն բաղդատմամբ՝ թուրք իշխանութեան յետամասցութիւնը բոլորովին տարբեք կերպով կը նպաստաւորէին պալքանի քրիստոնեայ ժողովուրդներուն ինքնապահպանումը : Սակայն և այնպէս իսլամութիւնը Սլիփաներն ու Պօնացիները և յոյներուն ու պուլկարներուն մեծ մասը կուլ տուած է : Ուրեմն երբ արդի Հայերը բազմադիմի, ծանր ազգին մէջ արմատացած թերութիւններուն վարակուած են, անիմաստ ու անիրաւ, պատմական թերի խորհրդածութեան

ու բարոյական թերի գատողութեան յատկանից մ'է, պարզապէս այս ժողովուրդին վրայ փայտը կոտրել։ «Անպիտան ու այլասեռած ցեղ մը, որ Սպահուլ Համբաէն շաւ բանի մը արժանի չէ» Երբ ազգ մը հայերուն ճաշկատագիրը իր իսկութեամբ ապրած է, որ անանկ պարագաներու մէջ ինքնապահպանութեան հրաշալի արդիւնքը կրնայ ցոյց տալ, ամէն բանէ առաջ իրաւունք կունենայ յարգուելու, եւ երբ իր թերութիւնները նժարին մէկին վրայ կշռուին, այն ատեն կրնայ միւսին մէջ նետել իր ցաւերը։ Միմիայն բոլորովին անսիրտ մէկը կամ կատարեալ յիմար մը կրնայ անգիտանալ այս իրաւունքը։ Հայերուն վրայ տիրող ճնշումը բնականաբար Հայրենիքին մէջ էն զօրաւորն էր։ Հայերուն համար երկու կարելիութիւն կար իրենց դրութիւնը բարելաւելու։ Սրտաշաղթ կամ հարստութիւն դիմելը, որ բուն երկիրը յամնայն դէպս վտանգաւոր սեպհականութիւն մը մնաց։ Երկու միջոցներուն ալ ձեռնարկեցին։ Մէկ կողմէն 100,000 հաշուող հայ գաղթականութիւն մը ասիական և եւրոպական թուրքիա, Պալքանեան փոքր պետութիւնները, Ռուսիա և Աւստրիա-Հունգարիա ցրուեցաւ։ միւս կողմէն ժողովուրդին համայն գործունէութիւնը, կորովը կը կերպունանար գլխաւոր միջոցին վրայ, այսինքն ուր որ ալ գտնուէր, իր կեանքը միշտ հանգիստ անցնելու և դրամ շահելու։ Բնականաբար վերջինս միշտ և միայն խոնարհագոյն և ստորագոյն եղանակու կարելի էր։ Դերի մը ի՞նչպէս գրամ շահի տէրերուն մէջ և չամբարոյականայ։ Սյալէսովլ Հայութեան մտաւոր կարողութիւնները, ամբողջ դարերու ընթացքին՝ այս ցաւալի ուղղութեամբ միայն զարգացած են և զարգացումը դժբաղդաբար կատարեալ եղած է։

Մնացեալ բոլոր ուղղութեամբ զարգացում ո՛չ միայն կարելի չէր, հապա Հայերուն մտահոգութիւնն էր, տիրող ձնչման տակ ազգայնութիւնը, եկեղեցին, լեզուն, աւանդութիւններն ու հաւատքը՝ թէ հակառակ անհամար դժբաղդութիւններուն, գեւ ապագայի մը կը դիմն, պահպանել։ Ասիկա ըրած են։ Հայերուն մասին տրուած ամէն վճիռ ստիպողաբար սիսալ պէտք է ըլլայ, երբ այդ վճիռը արտասահման ապրող Հայերուն համեմատ կը տրուի, հաւատար է ինդիրը թուրք, ուուս կամ տարբեր հայ հապատակներու վրայ ըլլայ։ Օտարութեան մէջ Հայը գործաւոր է, արհեստաւոր է, գործարանատէր է, խանութպան է, վաճառական է, դրամատէր է, հողատէր է, բայց երբէք՝ ինչ որ է Հայրենիքը, այսինքն երկրագործ։ Հայ ժողովուրդը բուն իսկական երկրագործ ժողովուրդ մէն է, որ իր արտերէն, հողերէն ու այդիներէն կ'ապրի։ Ան քաղաքային ժողովուրդ մը չէ, այլ զիւղական։ Քիչ շատ մեծ քաղաքներ գերակիւու կամ բացառապէս հայ բնակչութեամբ քիչ են, օրինակի համար, ամբողջ Ռուսանայաստանէն Գանձակը 20000 ո՛չ զինուրական բնակիչներով ու նուև միմիայն անկէ փոքր Սխալքալաքին։ Ժողովուրդը պէտք է հայ շնականներուն երկրին մէջ վիճակու, եթէ մարդ զայն ճանչնալ կուզէ։ Հայերու մասին Գերմանիա տարածուած կարծիքները կամ ուղղակի պղտոր աղբիւրէ կուգան և կամ Եւրոպացիներէ, որոնք թրքական Սրեւելքի, ի դիպուածի նաև Ռուսիա, հայ գաղութներուն անդամներուն հետ երկար կամ կտրճ շփում ունեցած են։ Հայաստան եղողները աննշան կերպով քիչ են, և երբ մէկը բուն երկիրն է, շատ շատ կարեւոր է թէ ինչպէս, ինչ դիտաւորութեամբ ու դիրքով կը ճամբորդէ, թէ բուն հայ

շրջանակներէն ընդունուելու համար ճամբորդին ի՞նչ
միջոցներ կ'ընծայուին, թէ ի՞նչ ծանօթութիւններ կը
տրամադրէ, թէ ի՞նչ շահագրգռութիւն ունի ժողովուր-
դի մասին վատահելի գաղափար մը առնելու և տալու :

Սրդ երբ հայ մը մշտապէս կամ ժամանակաւոր
կերպով կը գաղթէ, միայն դրամ շահելու համար է,
բացի այն սակաւութիւններէն, որոնք գիտական կամ
ուրիշ նպատակի մը կը հետեւին : Այսպէսով միայն, ժո-
ղովուրդին յատկանշական դառնմը տեղի կ'ունենայ, որ-
մէ կարելի է փորձառութիւններ ունենալ Հայաստանէն
դուրս :

Շատ հետաքրքրական պիտի ըլլար Գերմանացինե-
րուն նկարագրութիւնը մեր ժողովուրդին այն անդամ-
ներուն համեմատ ընկը, որոնք դրամ շահելու համար
Ռուսիա գաղթեր և հնա կիսով կամ մեծաւ մասամբ ուռւ-
սացեր են: Հոս ալ կան բացառութիւններ, բայց թո՛ղ
ինձի ցոյց տան ընկերութիւն մը, որուն կոչտ նիւթա-
պաշտութիւնը, ընկերային բրամտութիւնը, ազգային
սնանկութիւնը և մամոնապաշտութիւնը կարելի ըլլար
աւելի իրաւացիօրէն յանդիմանել քան անորը: Եթէ
Ռուսները ուղեն ան գերմանացիներուն համեմատ Գեր-
ման ազգին վրայ գաղափար կազմել — իմաստուն կեր-
պով մը չեն ըներ — արդարեւ պիտի նեղանայինք: Ասկէ
հետեւող դասը Հայերուն համար ալ ի նկատի ունե-
նալու է:

Հայերուն արտագաղթի ամենամօս վայրը բնակա-
նաբար Վերին Կովկասն է: Շատ մեծ կարեւորութիւն
ունի որ ամբողջ Կովկասը վերջին տաճնեակ տարիներուն
տնտեսապէս հայկական նահանգ մը կըլլայ: Այս իրողու-
թիւնը երկրին նիւթական բարգաւաճման համար նշա-

նաւոր յառաջդիմութիւն մը կը նշանակէ, որովհետեւ
Հայերը միակ տարր են, գոր Ռուսիան կը տրամադրէ
ամբողջ Կովկասը տնտեսապէս հիմէն բանալու: Բնակա-
նաբար նկատի չեմ առներ մասնակի ձեռնարկներ, ինչ-
պէս նաֆթի և հողին հանքային հարստութեանց վրայ
հիմուուած ճարտարաբուեստները, որոնց համար միջազ-
գային դրամագլուխ անգամ զրուած է գործին մէջ, բայց
առեւտուրի, գործարանային աշխատութեան ու արուես-
տի, դրամատիրութեան և վերջերս ալ հողային եւ ցրո
բանական (rationel) շահագործման մէջ Հայերը արժէք-
ներ մասամբ ստեղծեցին, մասամբ ալ ինկածները վերա-
կանգնեցին: Բնիկ ժողովուրդը տնտեսապէս անձարակ է,
բուն ռուսական նախաձեռնութիւնը այս վայրերէն քիչ
կը հասպուրուի, բայց այսմ, բացի Պաքուէն, ուր զօ-
րաւոր մամնացութիւն ունին, վերջին տասնեակ տարի-
ներու ընթացքին տնտեսական զարգացման տեսակէտով
Կովկաս կատարուածը, մեծաւ մասամբ Հայերուն և
անոնց գործունէութեամբ ձեռք ձգած դրամագլուխին
արդիւնքն է:

Հայերուն շնորհիւ Թիֆլիսի բնակչութիւնը 150,000ի
բարձրացած է: Հոս և ուրիշ շատ մը քաղաքներու մէջ
դրամագլուխն ու անշարժ ստացուածքը անոնց ձեռքն է.
Հետեւաբար կանխաւ վրացական գաղափին՝ վարչութեան
տէրն են և մանաւանդ մամուլին մէջ կրթութեամբ ու
տաղանդով էն նշանակելի ֆաքթօրը, թէպէտև գրաքըն-
նութիւնը չի ողուր որ ծառերը մինչեւ երկինք բումին: Այս
պատճառաւ Վրացիները դառնացած են, որովհետեւ
իրենք վիրենք վարուած կը զգան և Հայերուն շատ կը
հայնոյն, բայց անզգայութիւնն ու հետապիրութիւնը
անոնց անկման շատ կը նպաստէ: Ընդունակ ցեղը յետա-

մնացը կը գերազանցէ — գալով առեւտուրի և գործունէութեան բարոյականին, արդէն ըսի թէ Հայերը, Վրացիները և Պարսիկները ու Թիֆլիսի բնակչութիւնը իրարյանդիմանելու բան չունին :

«Լա՛ւ — բայց Հայ Եկեղեցին», պիտի հարցուի: Միթէ հասարակութեան ու անոր կենցաղին վրայ կրօնական բարոյական ազդեցութիւն չըներ: Եւ երբ, ինչպէս կ'երեւայ այդպէս չէ, սոյն Եկեղեցին կարմ՞ի է բան մը յուսալ: Հայ Եկեղեցին! կարելի է ըսել թէ անոր համբաւը Եւ բոպա և մանաւանդ Արեւմտեան աշխարհին բողոքական շրջանակներուն մէջ այնքան յուսի է որքան Հայերուն համբաւն իսկ: Կովկասի և Հարաւային Ռուսիոյ աւետարանական-լուտերական հոգեւորականութենէն, ընդ որս անձնաւորութիւններէ, որոնք երկար տարիներու գործունէութեամբ մը ժողովուրդին ու լեզուին լաւ ծանօթ են, էապէս աննպաստ կարծիքներ միայն լսեցի: Պէտք էր աս կանխաւ ըսել, հեղինակաւոր ձայներ լուսութեամբ անցնելու պատճառաւ չամբաստանուելու համար: Սակայն և այնպէս կը համարձակիմ, թէպէտե Հայաստան քանի մը շաբաթ տեւող այցելութեան մը տեղեկութեանց պէտք է յինում, կարեւոր և ինչպէս կը խորհիմ վճռական կէտերու մէջ տարբեր գաղափար մը ներկայացնել: Յաճախ Հայ Եկեղեցին Արեւելքի բոլորովին կամ մեծաւ մասամբ մեռած եկեղեցիներուն հաւասար կը դատուի: օրինակի համար Խպատի, Հապէչ, Սիւրիական-Յակոբեան: Աս բացարձակ անիրաւութիւն մըն է, որովհետեւ Հայ Եկեղեցին կենդանի է, նոյնիակ արտակարդ գործութեան գործարանաւորութիւն մը: Բայց ասով անմիջապէս ըսուտծ չըլլար թէ անոր կենսականութիւնը որքա՞ն Աւետարանին հետ կապակցութեան պահպանումէն կախում ունի: — Կրնայ

ըլլալ որ, երբ ժաղովուրդի մը ամէն կենսագործունէութիւն հւեծեր է, աղդային կմնդանութիւնը, ի հոէ անտի գոյութիւն ունեցող և պահպանուած եկեղեցական գործաւորութեան փոխանցուի և անոր էական նշանակութիւնը ներքնապէս կերպարանափոխէ, մինչդեռ անցեալին ձեւերը կը մնան: Այսպէս եկեղեցի մը կրնայ կենդանի ըլլալ և այսու հանդերձ մեր ըմբռնումներուն համեմատ իրբեւ եկեղեցի թմրութեան օտարոտի և կասկածելի նշաններ ցոյց տալ: Աս նկատողութիւնը պէտք է Հայ Եկեղեցւոյ նկատմամբ ի կիր ածել, բայց ասով ալ անոր էութիւնը չպատրի: Անկէ պարագային համեմատ շատ տարբեր հայեացք մը կարելի է ունենալ, երբ իրը ուսումնասիրութեան առարկայ հին ատենէն ի վեր փոխանցուած և մինչև այսօր տիրող դրութիւնը թէ՝ բարենորոգչական շարժումներն ու ջանքերն ի նկատի առնուի: Նոյնքան տարբեր պիտի ըլլայ վճիռը, երբ մարդի նկատի ունենայ քաղաքային գաղութներուն պարագաները թէ՝ իրաց վիճակը ուսումնասիրէ բուն Հայաստան, հարթ գետնին վրայ:

Հայ Եկեղեցին և հոգեւորականութեան երկու գըլիաւոր յանդիմանութիւններ կ'ըլլան — տղիտութիւնն և բարոյական անպատճաբերութիւն: Հասարակ կղերականութեան համար ուղիղ է: բարձրին համար մասամբ միայն: բայց պէտք է զիտնալ թէ մարդ Հայաստանի մէջ ի՞նչպէս հոգեւորական կ'ըլլայ և ի՞նչպէս կ'ապրի: Եղմիածնէն դէպի Շիրակ, Գանձակի նահանգը, ուր կը գտնուին Սնիի աւերակները, ճամբարդութեանս ատեն իրը առաջնորդ քիչ մը ուսուերէն գիտցող հայ քահանայ մը ունէի: Լեռ ու ձոր կ'անցնինք մենաւոր ուղիներէ, բո՛ւն հայկական երկիր: Հայդիստ կ'առնենք ձիւնապատ

արագած հրաբուխին ստորոտը, Օշական գիւղը, ո՛ւր Ս. Մեսրոպի գերեզմանին վրայ շինուած նոր ու սիրուն եկեղեցի մը կայ: Սուրբին գետնադամբանն իջայ, խորանը տեսնելու, որ իր աճիւններուն վրայ կանգնուածէ: Հետաքրքրութեամբ դիտեցի խորանի պատկերը՝ Սիքսթինայի միջամասին սրտաշարժ կերպով անձարակ, բայց բարեմիտ ընդօրինակութիւնը, և ի վերջոյ տեղւոյն ծեր քահանան խնդրեց, առաջնորդիս հետ իրեն հիւր ըլլալ:

Ճաշելէ ետք առաջնորդիս միջոցաւ չնորհակալ եղայ տանտիրոջ և տարիքը հարցուցի, «Եօթանասուն երկու»: Միայնդամայն մազերն ու մօրուքը գեռ նոր ճերմկնելու սկսեր էին: (Հայերը, մանաւանդ հոգեւորականներ պատկառելի մօրուք ունին, բայց գիւղացիները մէջնեւ կզակն ու այտերը կը կտրեն և միայն կը թողուն որ պեխերը մեծնան: Քահանաները երկայն սեւ զգեստ մը կը հագնին և իբրեւ զլիսածածկոյթ բարձր ճիշդ զլանածեւ զըլխարկ մը): Բնականաբար զիրար «դու» կը կոչէինք, որովհետեւ գիւղերը դեռ «դուք» գործածական չէ: «Քա՞նի տարի է քահանայ ես»: «Եռեսուն»: «Առաջ ի՞նչ էիր»: «Եգներով արտս կը հերկէի, միւս գիւղացիներուն պէս, մինչև որ զիս քահանայ ընտրեցին, յետոյ աղօթքները սորվեցայ ու վարդապետը օծեց զիս: Հիմա ծեր եմ և գիւղացիներն ալ երիտասարդ քոհանայ մը ընտրեր են:» «Կրնա՞ք երկուքդ ալ ապրիլ»: «Բիչ մը դժուար, գիւղացիները շատ բան չեն տար, բայց գիւղը մեծ է: Դեռ եղներ, չափանաս զաւակներ ու այս տունն ունիմ»:

Ուրեմն հայաստան մարդ այսպէս քահանայ կ'ըլլայ: Քրիստոնէութեան հին ատենի դրութիւնը պահպանուածէ: Քահանայութեան կանոնաւոր նախապատրաստութիւն

չի կայ, որպէս զի կարելի ըլլար հոգեւոր պաշտօնի մը թիկնածութիւնը շահիլ: Ժողովուրդին վատահութիւնը իր մէջէն մէկը կը կանչէ քահանայ ըլլալու: Ասկէ ետք պարտի եկեղեցական արարողութիւնը, հարկաւոր ծանօթ աղօթքները և ուրիշ որոշ անօրինուած աղօթքները սորվիլ, վարդապետէն քննել ու օծել տալ: Յետոյ կը վերադառնաց իր հասարակութեան: Հաւանական չէ որ ուրիշ տեղ մը փոխադրուի, գիւղին մէջ, որ զինք ընտրած է, կ'ապրի ու կը մեռնի:

Այս իրողութենէն կը հետեւի որ կրօնականներու համար սէմինէու կղերանոցներ չի կան: Թէպետև վարդապետ մը իրաւունք ունի, կարծ ատենի մը համար քահանայ մը որոշ յանձնարարութեամբ գիւղ զրկել, եթէ ատոր պէտք կայ, բայց սկզբունքով անոր ընտրութեան իրաւունքին չկրնար խառնուիր: Հոգեւորական կամ վարդապետական կղերանոցներ կան, բայց հո՛ն միմիայն պաղայ քահանաներ չ'են կրթուիր, հապա երիտասարդները ընդհանուր կրթութիւն մը կը ստանան, և յետ այնու ամեն ինչ կ'ըլլան — յաճախ դասատու — թէպէտեւ քաղաք մը կամ գիւղ մը աղատ է, իրեն ծանօթ կամ յանձնարարուած նախկինն ձեմարանական մը քահանայ ընտրել: Նմանապէս արգելք մը չի կայ որ մէկը գիւղի մը թափուր մնացած քահանացութեան պաշտօնին ետեւէ ըլլայ և յաջողի, և կամ թէ վարդապետը մարդ մը առաջարկէ, բայց այս պարագային թեկնածուներէն աշխարհական և ոչ թէ քահանայ, և երբ գիւղի մը համար է, զրեթէ անուս մարդիկ: Անգամ մը վարդապետ մը գանգատեցաւ ինծի թէ երիտասարդները կղերանոցը աւարտելէ վերջ, գիւղական քահանայ ըլլալու շատ քիչ հակում կունենան: Կը նախլնարեն քաղաքի քահանայ,

դասատու, վաճառական, արհեստաւոր կամ ուրիշ բան
մը ըլլալ, որովհետեւ գիւղը գիւղացին հետ գիւղացի
կ'ըլլան:

Աս դրութիւնը երկու տեսակ չարիքներու կ'առաջ-
նորդէ: Հոգեւորականը կրթութեամբ և բարոյական կեն-
սահայեցքով իր ծուխին հազիւ կամ շատ քիչ բարձր է,
և երկրորդ կանոնաւոր հաստատ եկամուտ չունի, հապա
տուրքերէն կախում ունի, զորոնք պաշտօնավարութեան
ատեն և կամ ծխականներէն իրեւ կանոնաւոր նուէր կը
ատանայ, ըան մը որ բնականաբար առանց սակարկու-
թեան ըլլար: Բաց աստի օծութեան ատեն վարդապե-
տին կարեւոր գումար մը վճարել պարտի, զոր կրնայ
երբէ՛ք չունենալ, բայց կերպով մը կը ճարէ և յետոյ
ժողովուրդէն կը քաշէ:

Աս երկու կէտերը յուի ևն և յուի՝ հետեւանքներ
ունին, թէպէտե սկզբունքը, որուն յենուեր են, ան-
կամած արտակարդ դարդացման ատակ է: Կամակա-
եկեղեցին ու դպրոցին և առհասարակ ազդին համակ
մտաւոր ու հոգեւորական կեանքին վիրաւոր կէտը կը
կաղմէ կտակարանին ժողովրդական լեզուով դոյութիւն
չունենալը: Եկեղեցական ու աւետարանական լեզուն հին
հայերէնն է, այսինքն 4 րդ և 5 րդ դարու հայերէնը:
Ասանկ գրուած է նաև գասական ու աստուածաբանա-
կան ամբողջ գրականութիւնը: Նորագոյն ժամանակի
գործնական-կրօնական գրուածքներն ու թուոցիկները
միայն ժողովուրդին գրական նոր լեզուով գրուած են:
Հին ու նոր լեզուին տարբերութեան աստիճանին վրայ
գաղափար չունիմ: Իբր թէ հասարակութիւնը եկեղեցա-
գաղափար չունիմ: Իբր թէ հասարակութիւնը միտքը «գրեթէ» կը
կան կարգերուն ու շարականներուն միտքը «գրեթէ» կը

մանց ծիսագիտական մասը միայն Վալթըր ֆօն տէր ֆօ-
կըլվայտէի կամ Սաքըրն Եթիլըր լեզուով տեղի ունե-
նար, կարելի պիտի ըլլար ըմբռնել թէ մօտաւորապէս
որչափ կը հասկցուի: Պէտք է յարել նաև որ իբր թէ հայ
լեզուն չին ատենէն ի վեր ո՛չ միայն իր սեպհական
առանձնայտակութիւնը փոխած, այլ նաև արաբերէն ու
թրքերէն բառերու նշանակելի խումբ մը ընդունած ըլլայ:
Եթէ չեմ սխալիր նոր-կտակարանին ու Սաղմօսներուն
ժողովրդական լեզուով թարգմանութիւն մը կայ, հայ
աստուածաբանէ մը, որ բողոքականութեան անցած ու
գերմանիա քարոզիչ կարգուած է, Խնձի պատմեցին, թէ
հենայ եկեղեցին հիմա կը չանայ ամենահին տոհմային ձե-
ռագիրներու և յունական նոր ու եբրայական Հին կտա-
կարանին հիման վրայ գիտականօրէն վստահելի հին հա-
կարէն լեզուով Սւետարանի բնագիր մը հրատարակել:
Եթէն լեզուով Սւետարանի բնագիր մը հրատարակել:
Աս գործը չմնցած ժողովրդական հրատարակութեան վրայ
կարելի չ'է խորհիլ: Աս արդէն բան մըն է, բայց մէկ
կողմէն պէտքը այնքան ստիպողական է, միւս կողմէն
արամագրելի սահմանափակ միջոցներու եւ յարմար ու-
ժերու նուազութեան ու դարձեալ ուղղակի հրամայական
շատ մը պարտականութիւններու հետեւանօք հին հայերէն
կտակարանին վրայ այնքան քիչ կարելի է մտածել, որ
ու և է եղանակաւ մը առժամանակեայ դարման մը ան-
համարչած է: Սւելի լա՛ւ գէշ, բայց ժողովուրդին հասկը-
նալի լեզուով թարգմանութիւն մը քան ոչինչ: Առ նուազն
պէտք է հոգ տարուի նոր կտակարանին առ ժամանակ
հայ բնագիր մը եւ կամ նոյնիսկ միմիայն օք. Մատթէոսի
հայ բնագիր մը եւ կամ կուկասի Սւետարանին հրատարակութեան: Եթէ
կամ Ղուկասի Սւետարանին հրատարակութեան: Եթէ
ազատ եմ հայ բարեկամներուս խորհուրդ մը տալ, հե-
տեւեալն է. — Յամենայն դէպ Աւետարանի հարցին հա-
տեւեալն է.

մար շուտով բան մը ընել : Սա գործին մէջ կորովի ընթացք մը յարմար պիտի ըլլար մեր բոլոր համականքը ապահովելու եւ անվիճելի ապացոյց մը իրենց Եւրոպա իւրացուցած ծմարտապէս դժտական ու աստուածաբանական տեսակէտին կատարեալ լրջութեան : Ո՞ւր կը մնար մեր եկեղեցին, ուր մեր Աստուածաբանութիւնը առանց Լուտէրի թարգմանութեան : Եւ լուտէր շատ գէշ բնագիր մը առած էր, որովհետեւ գործը աճապարելի էր և չէր կրնար բանակերներուն սպասել, որ իր ժամանակին ալ գործի վրայ էին :

Տանտիրոջ հետ դեռ բաւական խօսեցայ և շատ բաներ հարցուցի : Ռուսերէն բառ մը չէր հասկնար ու չէր խօսէր . Կովկասի բնիկ ժողովուրդը միայն քաղաքներուն մէջ ու բանակուղիներուն վրայ ծանօթ է Ռուս լեզուին եւ ան ալ շատ թերի : «Ի՞նչ պիտի խօսէիր, եթէ հիմա մեռնէի եւ ստիպուէիր զիս թաղել :» «Ամէն բանի համար տնօրինուած խօսքեր կան, թաղումի, մկրտութեան ու պսակադրութեան ատեն :» «Դուն քեզմէ բան մը չը պիտի ըսէիր :» Սա հարցումին վրայ քահանան լստերեւոյթին շփոթած լոեց : Զգիտեմ թէ առաջնորդս ու թարգմանս ուղիղ թարգմանեց : Բայց գիտեմ որ սրտառուչ եւ ժողովրդական, բանաստեղծական ճարտասանութիւնը Հայերուն համար անսովոր բան մը չ'է, եւ քահանայի մը ընտրութեան ատեն կրնայ մեծ դեր խաղալ : Կըսին թէ ժողորովին անուս գիւղացիներ, որոնք քահանայ օծուեր են, զգայացունց դամբանականներ խօսեր են : Գիւղերը քարոզ չիկայ : Գրեթէ միայն վարդապետները կը քարովին եւ արդի կաթողիկոսը իր դիւթիչ ճարտասանութեամբ անուանի է : Թիֆլիսի Սրբեպիսկոպոսը ճաշին վրայ առթիւ մը պատմեց թէ քարովին համար ար-

հեստական ակրաներ կրելու անհանգստութեան կենթարկէ ինքինք :

Հիմա Հայերուն առաջնորդող ու տիրող տրամադրութիւնը ո'չ թէ եկեղեցական այլ ազգային շահուն կը ծառայէ, թէպէտեւ գիւղական հասարակութեան եւ քաղաքային ու վանական ուսեալ շրջանակներուն մէջ մեծ տարրերութիւն կայ : Գիւղացին բնութեամբ շատ կրօնական է եւ իր քրիստոնէութեան կամ ինչ որ կը համարի զայն, լիովին գիտակից : Ասոր վկայ են հայ մարտիրոսները, որոնք թուրքիոյ գէպերուն ատեն իրենց հաւատքին համար մեռան : Բո՛ւն հայաստանէն դուրս, Սրեւելքի վաճառաշահ մեծ քաղաքներուն մէջ, բարձր դասակարգը մասամբ ուղղակի անեկեղեցական է եւ բառին էն ցաւալի իմաստով «լուսաւորուած», մասամբ ալ սակայն եկեղեցական — պահպանողական եւ կը չանայ հոգեւորական առաջնորդող մասին հետ, եկեղեցական-ազգային կրթութեան հիման վրայ, ժողովուրդին բարձրացման աշխատիլ : Այս տարրերութիւնը երեւան կուգայ նաև արտակարգօրէն գործունեայ և բաղդատաբար ծաղկեալ հայ օրագրութեան և գրականութեան մէջ : Հիմերն ու նորերն թշնամաբար իրարու գէմ են : Հայերուն յատուկ է, ի հայրենիս ու պանդխատութեան մէջ, ժրաշման, գրեթէ հրատուոր, բայց մելամաղձոտ, թախծալի հայրենասիրութիւն մը : Միայն հաղուադէպ ու առանձնակի են ձայները, որոնք «միջազգային» ռամկավարական գաղտսիարներ ներկայացնեն : Հո՛ս հայերէն ոտանաւոր մը կը դնեմ, որ ազգին կրթեալներուն զգացման նմոյշ մըն է, Հայ կաթողիկ բանաստեղծ Մկրտչի Պէշիքթաշլեանին հայ ընկերութեան մէջ յաճախ երգուած երգերէն է, որ էական ոգով «Սրաքսի Սրտասուքը» կը յիշեցնէ :

Ո՞չ ի՞նչ անուշ և ինչպէս զով, ևն . :

Կերեւայ թէ դժուար է հայ բանաստեղծութիւն մը արդիական լեզուի մը թարգմանել, որովհետեւ ան համամտաբար ոճի շատ պարզ ձեւեր գործածեր է, մեր Մինչանկերուն պէս, որուն նախ պէտք է խորասուզուիլ, պարունակութեան գեղեցկութեան թափանցելու համար : Սայաթ Նովա աշուղին, որ նախորդ դարու երկրորդ կէսին ապրած է, սիրային երգերու թարգմանութիւնը շատ պարզ ու անպահոյն կերեւայ :

Ազգին ուսեալ խաւերուն և ազգային եկեղեցւոյ յարաբերութիւնը, ինչպէս ըստ, համարաշխ չէ : Ինչպէս ամէն տեղ հո՛ս ալ կրթութիւն և հարստութիւն համընթաց ըլլալուն, վանականութենէն զատ բուն Հայաստան իրապէս կրթուած քիչ մարդիկ կան : Հայերուն մտաւոր Eliteօ հայ գաղթական ժողովուրդով հոծ, մած քաղաք-ները հաստատուեր է, ինչպէս Պոլիս ու Թիֆլիս : Հո՛ս լոյս կը տեսնեն նաեւ նշանաւոր հայ թերթերը : Բուն Հայաստանի բնակչութիւնը, կը կրկնեմ, զրիթէ միայն երկրագործներ և քանի մը քաղաքներու մէջ ալ փոքր երկրորդներ ու վաճառականներ են : Մինչեւ Թրքա-արհեստաւորներ ու վաճառականներ են : Որքան մած անձուիրութեամբ եկեղեցական, թաղա-էին, ասոնք մած անձուիրութեամբ եկեղեցական, թաղա- յին ու մասնաւոր վարժարաններու մէջ կը գործէին : Ռուսահայաստանի պարագաները հազիւ թէ կը տարբե- րին : Ի հոյ անտի մասնաւոր գիտնական դասակարգ մը ըն : Այսէ անտի մասնաւոր գիտնական դասակարգ մը ըն :

վարդապետ ըլլալ ուխտեր են և կամ կ'ընեն վերադար- ձին, որովհետեւ համոզուեր են, այս կերպով հասարա- կութեան օգտակարագոյնս ծառայել : Արդարեւ իրբեւ վարդապետներ, որոնք անպատճառ վանք մնալ ստիպ- ուած չեն, կրնան կրթական, ուսուցչական ու նաև զուտ գիտական գործունէութեան տեսակիտով՝ խոր, բազմա- դիմի և աւելի նուազ սահմանափակ ազգեցութիւն ու- նենալ : Վանական սա գիտնականներուն, և անոնց մէջն ելլող եպիսկոպոններուն մասին, մինչեւ Կաթողիկոսը, աստուածապետական գաղափարներու կամ գիտաւորու- թեանց խօսքն անգամ չկրնար ըլլալ : Անոնք ազգին համար կ'ապրին : Եկեղեցին ալ ազգային եկեղեցին տար- բեր բան չեն հասկնար :

Աս նկատողութեամբ հայ մտաւորականութեան մնձ մասը, որուն համար կթէ նոյնիսկ բարոյական - կրօնա- կան շահ չիկայ, բոլորովին եկեղեցական են, որովհետեւ եկեղեցին, կաթողիկոսութեամբ մարմնացած, միակ ազ- դակն է, որ որոյ մտքով մը ազգին միութիւնը արտա- քուստ ճանաչելի կերպով կը ներկայացնէ : Հասկանա- լիօրէն սակայն սա շրջանակները ներեկեղեցական բարենո- րոգութիւներու անտարբեր են : Որքան որ ընդհանուր կը ր- թութեան ընդունակ ու հետաքրքիր են, նոյնքան ան- տարբեր են գիտական-աստուածաբանական և կրօնական- ժողովրդական գաղափարին :

Կրթեալ արդիական Հայը կրթութիւնը ընդհանրա- պէս իրը լուսաւորութիւն կը հասկնայ : Երիտասարդ Հայ շրջանակներ այնքան առաջ գացեր են որ նոյնիսկ ազ- գային եկեղեցին հետ յարաբերութիւննին կը իսկեն և կուսակրօնները ու աշխարհական հոգեւորականութիւնը կը ծաղքեն : Աս մօտաւորապէս մեր երկրին ան մարդ- կան կրթութիւն մը ստացեր, արդէն հայրենիքն իսկ

կանց հայեացքն է, որոնք մտաւոր յառաջդիմութիւն մը կը կարծեն, եկեղեցին, ըստ կարելւոյն նաև կրօնքը լքել: Ո՛չ նուով սակայն իրապէս լուրջ և կրօնապէս խորհող մարդիկ կան, որոնք կրթեալ վանական հոգեւորակառութեան առաջնորդող անձնաւորութեանց — եպիսկոպոսներուն ու վարդապետներուն — հետ ժողովուրդին պահպանողական ուղիներէ ընթացող բարձրաց-չափաւոր պահպանողական ուղիներէ ընթացող բարձրաց-ման կ'աշխատին:

ՄԱՍՆ Գ.

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Որքա՞ն հայ կայ: Հայ ժողովուրդը զեռ կրնայ ապագայ մը ունենալ: Գերմանիա գառնալէս ի վեր այս հարցումները յաճախ ուղղեցին ինձի: Առաջին հարցումն ճշդիւ պատասխանել անկարելի է, իսկ երկրորդին պատասխանը շատ զանազան կրնայ ըլլալ, իստ պէսպէս ըմբռնմանց:

Ուուսահայերը առանց մեծ պիտի կարելի է միլիոն մը հաշուել, Պարսկահայերը հարիւր հազարէն պակաս կը մնան, բայց Թրքահայերուն համար որոշ բան մը ըսել կարելի չէ: Միակ ապահով միջոցը պիտի ըլլար իսկական մարդահամար մը, և աս անիրագործելի նպատակ մ'է: Ուուսահայերուն գրեթէ կէսը իսիտ կ'ապրի, այսինքն Թրքահայերուն հետ շաղկապուելով՝ ին հայկական հողի վրայ. միւս կէսը մասսամբ Կովկաս և հարաւային Ուուսիա իբրև գաղթականութիւն ցրուած է — Թիֆլիսն ալ հետու, հակառակ 60,000. հայ բնակիչներուն — մասսամբ ալ մեծ ու փոքր ինքնամփոփ հայ շրջափակ գաղութներ կան արեւելեան Անդրկովկասի թաթար մասին մէջ, ինչպէս Շուշի, Գանձակ, Շումախա: Բուն ին Հայաստան ալ շատ մը տեղեր ո՛չ հայ տարրեր կան, մասնաւորապէս ուուսական սահմանին վրայ Թաթարներ և Քիւրտեր, որոնք սակայն ուուսական հովանին տակ անվեսա են և շատ շատ արջառ գողնալու կը համարձակին:

Թուրքիոյ հայ բնակչութեան հարցը բնորոշ է: Պէր-

լինի վեհաժողովէն անմիջապէն ետքը, երբ Սպաթիւլ Հա-
միտ պարտաւորեցաւ հայ նահանգներուն մէջ բորենորո-
գումներ ներմուծելու, շատ թափանցիկ գործողութիւն
մը ըրաւ, որ սակայն բոլորովին փափաքելի հետեւանքն
ունեցաւ, որովհետև Եւրոպան այս գործերուն անձանօթ
էր, որոնք ըստ երեւոյթին շատ պարզ բաներ կ'երեւա-
յին, Հայաստանի նահանգներուն նոր բաժանումը կա-
տարուեցաւ: Աս ըլլալէն ետք, յատկանչական կերպով
մը ցոյց տրուեցաւ որ ո՛չ մի նահանգի մէջ բնակչութեան
հայ մեծամասնութիւն մը կար, ուրկէ Սպաթիւլ Համիտի
դիւտանագէտները «ցաւով» եղբակացուցին թէ հայ «փոք-
րամասնութիւններուն» պատճառաւ ինքնավարութիւն և
բարենորոգում մտցնելով անկարելի է նեղել ո՛չ հայ «մե-
ծամասնութիւնները», որոնք ատանկ բաներ բնաւ չեն
ուզեր: Ասով ինսդիրը փակցին և յետոյ այնու փութով
և արդիւնքով հո՛գ տարիին, որպէս զի եւրոպական Մա-
մուլը երբ խօսքը Հայերուն վրայ ըլլար, ըսէր — բարե-
նորոգման բոլոր դիտաւորութեանց դէմ այն արակարգ
դժուարութիւնը կայ որ ո և է նահանգի մէջ ինքնամփոփ
դժուարութիւնը չի գտնուիր: Լինցա՛ւ Սպաթիւլ Հա-
հայ բնակչութիւն չի գտնուիր: Լինցա՛ւ Սպաթիւլ Հա-
միտը կ'ըսէ, ան պատռարժան է, — անկասկած շատ
աւելի պատռարժան քան Հայը — ուրեմն յանցանքը
Հայերուն է, երբ կարելի չէ օգնել իրենց, թո՛ղ ամփոփ
բնակին: Կէտ մը միայն ապահով է. կարելի չէ շրջամ-
փոփ սահմանագիծ մը գծել, որ տաճկական հողի վրայ
գտնուող բոլոր Հայերը այնպէս պարփակէր, որ առ զծին
սահմանափակած երկիրը գերակուօրէն հայկական երկիր
կոչուէր: Թրքանայ գաղութներէն ընդարձակ շատ աելեր
կան, ուր թէպէտև Հայերը բնակչութեան կարեւոր մէկը
մասը կը կազմն, սակայն ընդհանուր թիւէն վար կը

միան, և օրինակի համար կիլիկեան Հայերը, երկար միջոցներ, ուր գրեթէ միայն ոչ Հայեր կը բնակին, ժողովուրդին ընդհանուր զանգուածէն հեռու են: Փոքր Սահիոյ զանազան նահանգներէն Կտորելի է կարեւոր մաս մը բաժնել, որ կապակցելով մասամբ հայկական ըլլայ, մասամբ ալ հայ մեծամասնութիւն մը ունենայ: Երբ մարդ Լէհ-գերմանական սահմանին լեզուական-ազգայնական քարտէսը դիտէ, պիտի կրնայ հայ կղզիին սահմանաւորումին — կամ եթէ կ'ուզէք ոչ սահմանաւորումին — վրայ գաղափար մը կազմել: Խնչաքս հճ լայն, խառն գօտիին երկու կողմը զուտ լեհական ու զուտ գերմանական տեղեր կան, ուր ազգերը անքափակելիորէն իրարուխառնուած են — օրինակի համար Վերին Շլէզիա, Բողնանիա, Արեւմտեան Բրուսիոյ նահանգը, Քասուպները — այնպէս ալ հո՛ս հայկական Կորիզերկիր մը կայ խառն կողմեր և ոչ հայկական երկիր: Պէտք չեմ զգար ցուցնել թէ մեծ ճարպիկութիւն մը չէ, բրուսական դաւառներն ալ վարչական երկրաչափութիւնով այնպէս կարգադրել, որ կարելի ըլլար աներկիւղ ըսել: Նահանգ մը չի կայ որ Լէհ մեծամասնութիւն ունենար: Բաղդատութիւնը երկարեւու հարկ չի կայ:

Ուրիշ բան մըն ալ ի նկատի առնելու է, երբ խըս-
դիրը Թրքահայերուն թիւին վրայ է: Թուրքիա մարդա-
համար չի կայ, հապա տուրքերու գանձման պատճառու-
թիւղերուն համեմատ և զիւղերուն մէջ ալ երդերուն հա-
մեմատ կը հաշուեն: Երբ ճամփորդ մը իմանայ թէ աս
գաւառը 50 հայ և 70 ո՛չ հայ զիւղեր ունի, ասի շատ
սիսալ գաղափար մը կուտայ, եթէ մարդ չզիտնայ որ
քրիստոնեայ Հայ զիւղերը թէ՛ Ռուսիա թէ՛ Թուրքիա շատ
աւելի մեծ են քան մահմետական զիւղերը: Հայերուն ըն-

տանեկան և ազգականական համերաշխութեան զգացումը այնքան մեծ է որ որքան կարելի է միեւնոյն գիւղին հասարակութեան մէջ կը մնան, մինչդեռ մահմետականները դիւրմբոնելի պատճառներով ճիշտ հակառակը կ'ընեն — բուն ընտանեկան կեանք չի կայ և հետեւաբար ընտանեկան գաղափար — ասկէ զատ ո՛չ միայն հայ գիւղին հասարակութիւնը, այլ նաև ամէն երդ հակում ունի իր շրջանակը ըստ կարելոյն ընդլայնելու, երկու, երեք և աւելի սերունդներ նահապետական պետի մը շուրջն խըմբելու, և հո՛ս ալ մահմետականները ճիշտ հակառակը կ'ընեն — արագ բաժանում։ Ասկէ դիւրաւ կարելի է հետեւցնել թէ ինչ տեսակ են ան սրբագրութիւնները, որոնք պէտք է ընել թրքահայերուն մարդահամարի հաշիւներէն։ Ես իմ կողմէ չեմ համարձակիր թիւ մը ըսել։ Դժուար է թէ կարելի ըլլայ բուն Հայոստանի, հիմա թրքական, գրեթէ խիտ զանգուածը մէկ միլիոնէն պահած հաշուել և ապահովաբար այնքան ալ իբր փոքրամանութիւններ սահմանակից նահանգները, մասամբ ալ Պօլիս և արեւմտեան նահանգները ցրուած են։ Մայր հայրենիքին մէջ ուրեմն կից առ կից առ նուազն մէկուկէս միլիոն են, ասոր մէկ երրորդը Ուուսիա, երկու երրորդը թուրքիա։ աս սահմանին շուրջը երկու տէրութեանց շատ մը գաղութներուն ցրուածութեան մէջ գրեթէ միեւնոյն թիւը։ Յամենայն դէպս ամբողջ ժողովուրդը երեք միլիոն հաշուել, չափազանցուած համարելու չէ, հաւանականաբար առաջագոյն թիւը։ Արեւելքին համար աս շա՛տ շա՛տ է, երբ նկատուի թէ ամբողջ Փոքր Ասիան, որ Գերմանիոյ չափ մեծ է, ասոր բնակչութեան հազիւ $1/6$ ունի, անոր չափ մնած Կովկասը հազիւ $1/4$ ։ Օրինաւոր վարչութեան մը տակ և քաղաքակրթական անհրաժեշտ

շէնքերու և հաստատութիւններու վերականգնումէն ետք, աս երկիրներուն բնակչութեան թիւը կրնայ բազմապատկուիլ և ասոր ամենէն առաջ Հայերը պիտի մամնակցէին։ Դեռ մարդկային տարիք մըն է որ Կովկասը ուուս իշխանութեան տակ է և բնակչութիւնը կրկնապատկուած է։ Լրացնելու համար կ'ուզեմ յարել որ 1830ի ատենաները՝ մամնակից երեք տէրութեանց համաձայնութեան համեմատ՝ կաթողիկոսը ընտրող պատգամաւորներու յարաբերութիւնը, Ուուսիոյ և Պարսկաստանի համար մէկ կողմէն, Թուրքիոյ համար միւս կողմէն $\frac{3}{8}$ որոշուեցաւ։ Այսինքն ան ատեն ընդունեցին որ Թուրքիա երեք անգամ աւելի Հայ կ'ապրին քան Ուուսիա և Պարսկաստան։ Եթէ նոյնիսկ թրքական կոտորածները և Ուուսահայաստանի հասարակութեան անտարակոյս աւելի զօրաւոր բազմացումը հաշուի առնենք, պիտի տեսնենք որ վերոյիշեալ ընդհանուր թիւէն դիւրաւ զեղչել չըլլար։

Հայութեան ճակատագրին ձեակերպումը Ուուսիային կախում ունի. — Բայց Ս. Բեթերսապուրկի կառավարութեան քաղաքականութիւնն ալ կախում ունի իր կարգին ծաւալուն ու կնճուոտ ազգակներու ամերող շարքէ մը, որոնք յաճախ իրարու կը հակասն։ Նախ հակիրճ գաղափար մը տալ կուզեմ այն ձգտումներուն մասին, որոնք հայերուն քաղաքական իտէալները կարելի է անուանել, մանաւանդ ազգին այն խաւին, որ արդէն քաղաքական խորհրդածութեան կարողութիւնը իւրացուցած է, ուրեմն եկեղեցական առաջնորդող շրջանակներուն, մտաւորականութեան ու Ուուսիոյ և Թուրքիոյ ողջամիտ հայ մամուլին։ Բնականաբար թէ Ուուսիա եւ թէ մանաւանդ թուրքիա հայ ազգային — քաղաքական խնդիրներու և հարցերու հրապարակային. վիճաբանութեան շատ նեղ սահմաններ

գրուած են : Կարելի է ըստ թէ ամէն խորհուրդ ու ջանք գլխաւոր նպատակի մը շուրջը կը դաւնայ . — Սզդին պահպանումը եւ անոր արտաքին ու ներքին դրութեան բարձրացումը : Այս նպատակին համար շարժելու աղա- տութիւն կը փափաքին , որուն իրականացման ու և է ձեւով մը կեանքի , պատուոյ և սեպհականութեան տե- ւական ապահովութիւնը ի թուրքիա պէտք է կանխէր : Անոնց փափաքը նկարագրին համեմատ դեռ որոշելիք թրքահայ նահանգներուն վարչական բարենորոգումն է , որուն համար Պէրլինի վեճաժողովին մեծ աէրութեանց տուած խոստումներուն կապաւինին , բան մը , զոր Ապ- տիւլ Համիտ Պէրլինի վեհաժողովէն անմիջապէս ետքը վերին Եփրատի և Տիգրիսի նահանգներուն վարչական նոր բաժանումովը արգիլելու այնքան արդիւնաւէտ կերպով ախատեցաւ :

Բնականաբար ո՞չ մի ողջամիտ հայ անկախ հայ տէ-
րութեան մը վրայ խորհած ունի, այն պարզ պատճառաւ
որ մինչև հիմա դիւանագէտ մը ասանկ գաղափար մը չը
կրցաւ յղանալ: Զանց կառնեմ, ինչ որ հայրենասիրական
երեւակայութիւնը պարապ ժամերուն կը նկարէ, երբ
խնդիրը նպատակի մը վրայ է, որ լրջախոհ հայերուն ի-
րականալի կերեւնայ: Այս, նպատակը, որքան որ օսման-
եան տէրութեան մէջ ինքնավար հայաստանին կը վերա-
բերի, ամէն տեղ, ուր զայն հետապնդելու կշռադատ
ջանքեր եղան, շատ համեստ սահմաններու մէջ պահուած
է: Ինչ որ Հայերը, այսինքն ժողովուրդին իրապէս հե-
ղինակաւոր առաջնորդները, հին հայրենիքին մէջ ազգին
պահպանում մէն ու բարձրացումէն զատ, կը փափաքին,
գաղթականներուն հետաքետէ դէպ ի հայրենիք վերադարձն
է, որ վերստին Փիղիքական ու բարոյական ապահով

կեանքի մը կարեկիութիւնը ընծայէ, հայ ազգային եկեղեցւոյ հովանիին տակ — թո՛ղ կրթեալները դէպ ի վերջնս այլեւս ներքին կրօնական դիրք մը չըռնեն: Այս «Ճրագիրէն» զատ, եթէ կրնամ այսպէս անուանել, քաղաքական դատողութեան հասուն անձերու աս գաղափարէն զատ, ցնորական ընկերվարութեան (Radicalismus) կամ գերազրգիու կիրքերու պոոթկումները յարաբերութիւն չունին փափաքին հետ, զոր լուրջ մարդիկ իրենց երկրին ու հասարակութեան համար ունին: Մեծաւ մասմբ Ֆլոանսա կամ Զուլցերիա «Կրթուած» հայեր ալ կան, որոնք եթէ կարելի ըլլայ վաղը կամ միւս օր հայաստանը հասարակավարական (քօմիւնիստական), անսաստուած հանրապետութեան մը վերածել կը փափաքին, իբրեւ տիպար Եւրոպայի և շրջակայ երկրամասերուն համար, ու նաեւ խելացնոր ծայրայեղներ, որոնք կը կարծէն թէ թուրքիան ու ամբողջ Եւրոպան տիմամիդով օդը հանելու բաւական յարմար են որովհետեւ Հայաստանի եղած խոստումները չկատարուեցան: Բայց հանգամանգներու կատարեալ անիրազեկութիւնը կամ իրականութեանց նպատակաւոր խելազթիւրումը միայն կրնան ասանկ երեւոյթներ ամբողջ ազգին վերագրել կամ նոյնիսկ ան տարբերուն, որոնք լաւ գիտեն, ինչ որ հայութեան իրական բարիքին համար կը փափաքին կամ ձեռք բերել կուզեն: Նկատելով մեր երկրին իսկ կրթեալ ըստածներուն անհաւատալի տղայամտութիւնը արտաքին քաղաքականութեան մէջ՝ դժբաղդաբար շատ յոյս չիկայ, թէ մենք մեզմէ պիտի սորվինք, ակներեւ անմտութիւնը՝ երբ առաջնորդող յօդուածի մը ձեւին տակ արտաքին կամ մանաւանդ միջին ու արեւեմտեան եւրոպայէն դուրս տեղի ունեցող դէպքերուն վրայ երեւան կուգայ, ըստ էութեան ճանչնալու և գնահատելու:

Աս անմտութեան կը վերաբերի նաև «յեղափոխական» Հայաստանի մը ենթադրութիւնը որ իր թէ թքրքական կոտորածներուն պատճառ եղած ըլլայ: Բուն հայաստան յեղափոխութեան բոլոր նախապայմանները բացարձակագէս կը պական, և յարագերութիւնը, որ Եւրոպայի և թուրքիոյ կրթեալ հայերը կը խնամնն, alliance israélique universelleի էութենէն շատ չտարբերիր, բարեգործական միութիւն մը հասարակութեան վիճակը բարելաւելու համար, և նումանաւանդ շահագրգիռ շըրջանակէ Պօլսոյ յանչափս շահագրգուած դէպքերը, իբրև գերագրգիռ ուղեղներու բանդագուշանքներ բուն երկրին հայերը ամենէն ծանր կերպով կը զգան: Որո՞ւ ինպաստ տեղի ունեցան ուրեմն ոռոմք նետել են. ապահովաբար ո՞չ թէ Հայաստանի, այլ Անդղիոյ: Գալով այնքան յեղյեղուած գաղանի հայ միութիւններուն՝ Հնչակ, Դրօչակ և ինչպէս որ ալ բոլոր այս կազմակերպութիւնները անուանուին, յամենայն դէպս գոյութիւն ունին, բայց ենթադրուածէն տարրեր բաներ են: Մասամբ լուսաւորիչ նկարագրով միութիւններ են, վերին աստիճան ցնորսական, ժողովուրդին ընդունակութիւնն ու քաղաքակրթական աստիճանը անիմաստ կերպով գնահատող դիտաւորութիւններով՝ ինչպէս կնոջ աղասագրութիւն, աղատ սէր, եկեղեցական իշխանութեան մերժում եւայլն են: Մասամբ հազիւ երկոտասնեակ անձեր աննոց ետեւ սքողուած են, Նարոլէն Գ. Փ. վրայ մահափորձ ընող Օրջինիի և կամ նաև դժբաղդ Քարլ Զանտի տեսակէն: Գրեթէ բոլորն ալ արեւմտեան եւլուպական (ուսումնավ), մասնաւորապէս Ֆրանսայի, Անդղիոյ և Զուլցերիոյ ծագրայել, քաղաքական և հասարակական ռամկավարութեան աղդեցութենէն, երեւան եկած են: Հաղուադէպ պա-

տահած չէ նաև որ բոլորովին խաբերայ տարբեր Պոլսոյ հայ ընունակիրներէն «Հայ ժողովուրդին կրթութեան սատարելու» համար դրամական նուէրներ ընդունած ըլլան: Այս նպատակով (գաղտնի) ընկերութիւն մը կայ, որուն ամէն Հայ, նոյնիսկ էն աղքատը դիւրաւ բան մը կուտայ: Եւ այս դրամը պարզապէս անուանի «քաղաքական խոռովարաններուն» գրանը մնացեր է:

Հայութեան բոլոր փափաքներուն և յոյսերուն վըճռական խօսքը Ռուսիոյ կը վերաբերի, աս ապացոյցի պէտք չ'ունի: Նախ բոլոր Հայերուն մէկ երրորդը ոռուսահպատակ են և յետայնու Ռուսիա Թուրքիոյ բնական ժառանգորդն է Արարատէն Տաւրոս, թերեւս ալ մինչեւ Կիլիկիան ծովեղերքը, այսինքն ամբողջ այն երկրին, ուր Հայերը քիչ շատ սեղմ կը բնակին: Ան ուրիմն զոյդինդիր մը պէտք է լուծէ. թէ ի՞նչ դիրք պիտի բոնէ իր հպատակ Հայերուն և ի՞նչ դիրք թրքանայերուն փափաքներուն նկատմամբ:

Եղաւ ատեն մը, երբ ոռուսիա թրքական հողի վրայ անկախ, աղգային ու քրիստոնեայ տէրութիւններու հաստատութիւնը անկասկած կը նպաստաւորէր: Ասոր ապացոյցն է Պուլկարիան, բայց նաեւ ապացոյցը ան դիտաւորութեանց, որոնք ոռուս քաղաքականութիւնը կ'առաջնորդէն, անանկ նոր տէրութիւն մը ներելի էր միայն իրը աւատ (vasall), որուն ըստ հաճոյիս տրամադրել կարենար, ինդրոյ առարկայ եղող երկրին զրաւման իրը փոխարինութիւն: Ռուսիա երկու անգամ յաջողեցաւ Թուրք կայսրութեան ին երկիրներուն մէջ նմանօրինակ դիրք մը սաեղծել, բայց երկու անգամին ալ վերսալին կորսացուց. Դանուրի իշխանութիւններն ու, ինչպէս յիշեցի, Պուլկարիան: Ռուսիոյ համար աւատ տէրութիւն-

Ներու կանգնումը նպատակ մը միայն ունէր, թուրքիան, զոր մէկ անդամէն խորտակել և լաւ որսի մը պէս իւշ բացնել, կարելի չ'էր, հետզհետէ խախտելու և մաս առ մաս, ուղղակի կամ անուղղակի, և միշտ ի նպաստ Ռուսիոյ քայլայելու։ Ռուսիա առ քաղաքականութիւնը և հետեւաբար թրքական հողի վրայ քրիստոնեայ և ազգային սննդախութեան ճիզերը այն ենթադրութեամբ կը պաշտպանէր, որովհետեւ Պալքաննան թերակղզին վրայ և փոքր Սահիա իր արտաքին քաղաքականութեան էական նպատակները կը նշմարէր, նամանաւանդ այս երկիրներէն թուրք իշխանութիւնը վտարելու կը ձգտէր, բնականաբար ինպաստ իրեն։ Աս ենթադրութիւնը այլեւս ուղիղ չէ։ Հիմա՝ Ռուսիա ուրիշ, շատ աւելի մեծ պարտք մը ունի, և բնականաբար, երկ չը հրաժարիր Արեւելի հաջուեյարդարութեան (Liquidation orientale) ատեն թրական զանգուածին տիրանալու, սակայն հո՞ս կրնայ աւելի հանդարտ դէպքերու լնթացքին սպասել։ Արդարեւ ներկայ պարագաներուն Ռուսիոյ հասպասել։ Արդարեւ ներկայ պարագաներուն Ռուսիոյ հայ որքան հրամայողական բան մը չի կայ, որքան այնքան հրամայողական բան մը չի կայ, որքան թուրքիոյ լաւագոյն բարեկամն ըլլայ։ Ասկէ ինքը առաջնա կը հետեւի հայ և յոյն փափաքներուն եղբակացութիւնը։

ի՞նչէն առաջ եկաւ ոռու քաղաքականութեամ փոփոխութիւնը : Աս հարցումին սպառելի կերպով պատասխանելու համար հարկ պիտի ըլլար խրիմի պատերազմէն սկսելով Ռուսիոյ ներքին զարգացման վրայ երկասիրութիւն մը գրել : Աս պատճառուաւ բաւական համարելու է իրաց պարզ վիճակը հակիրճ կերպով ներկայացնել : Տարիներէ ի վեր Ռուսիա երկրագործական տագնաալի մէջ է : Բնակչութիւնը կը բազմանայ , և հողին արդիւնքը թէ

իրը ցորեն in natura և թէ մանաւանդ իրը վաճառ-
ման հաշիւն արժէք արագօրէն և անընդհատ կը նուազի :
Դրամագլխի նուազութեան պատճառաւ տնտեսական հա-
ւասարակիութիւնը, որ ուռւ կառավարութեան դիրքին
նիւթակոն հիմն է, կարելի է կանգուն պահել, եթէ
յաջողի Եւրոպական ցորենի շուկային տիրապետութեան
փոխարինութիւն մը գտնել : Ասոր ամենակարճ ճամ-
բան ընդունակ ու ընդարձակ արտածավայրեր բա-
նակն ու խոչոր ու արտածելի ճարտարարուեստ
ստեղծեն է : Այս արտածավայրերը ուռւական ճարտա-
րարուեստին համար միայն այն ատեն կրնան ապահով
համարուիլ, եթէ զանոնք իր քաղաքական ազդեցու-
թեան հնդարկէ, կամ ուղղակի իր մաքսագծերով շրջա-
պատելով՝ ինչպէս Պոլսարայի աւատ իշխանութիւնը, և
կամ մասնաւոր դաշնագրերով, որոնց ետեւ միշտ պատ-
րաստ զինուորակոն գերակշռութիւն մը պէտք է գրտ-
նուի, օտար մրցակիցներ հեռու պահելով, — որովհե-
տեւ իր սեփհական արդիւնաբերութեան կրթնած ուռ-
սական ճարտարարուեստը աւելի հին քաղաքակիրթ տէ-
րութիւններու հետ շատ մը տարիներ չպիտի կրնայ մըր-
ցիլ : Եթէ այսպէս է, ատկէ ուղղակի կը հետեւի ուռ-
սիոյ արտաքին քաղաքականութեան մէջ բռնելիք դիր-
քը : Պէտք է Զինաստանն ու Պարսկաստանը միասին կամ
մաս առ մաս տնտեսապէս հարկատու ընէ : Թէ Ռուսիա
որքան լաւ ըմբռնած է աս նոր ուղիներէն ընթանալ,
ասոր ապացոյնը եղրակացութեան աստիճանն է, զոր
պիտի հետեւցնէ նպատակին հանճելու համար : Ռուս քա-
ղաքականութեան իւրացուցած փորձառութիւնը կան-
գուն պահելու ամենասապահով երաշխիքը նիքոլա Բ.
Կայսեր անձնական նախաձեռնութենէն ծագում առած

ըլլալուն մէջ կը կայանայ և տաղանդաւոր ու անուանի դիւանագէտներ, որոնք համոզուած են Ռուսիան այսպէս փառաւոր ապագայի մը առաջնորդել, կայսեր աջակիցներ են:

Երկու տէրութիւններ կան, որոնց գիրքը երեսց
բնական շահերու տեսակէտէն, որոշ է, Անդղիան և Գեր-
մանիան: Անդղիա հիմա՝ անանկ պարագաներու մէջ է,
որ իր բոլոր ուժերը պէտք է լարէ, որպէսզ զի ճարտա-
րաբուեստի և առեւտրականի տիեզերական դիրքէն աղի-
տաբեր կորուսաներ չկրէ, որովհետեւ անոր քաղաքական
գոյութիւնը այդ դիրքին վրայ հիմնուած է, Եթէ Ռու-
սիա յաջողի ասիական շուկային էական մասը, որ բո-
լոր մնացեալները կարեւորութեամբ անհամեմատ կը գե-
րազանցէ՝ մենաշնորհել, այսինքն Անդղիան վտարել, եթէ
Ռուսիա յաջողի, ըսինք, Պարսկաստանի և Զինաստանի
կէսը իր քաղաքական ցանկութիւններն (dépeudae)՝
ընել, ատոր պիտի հետեւէր Անդղիոյ տիեզերական դիր-
քին սարսափելի ցնցումը — այն ատեն Հնդկաստանի
սեփհականութիւնն ալ Ռուսիոյ չնորհքէն կախում կ'ու-
նենար: Բատ այսմ որոշ է քաղաքականութիւնը զոր
Անդղիա Ռուսիոյ դէմ մղել պարտի — Ռուսիոյ երեւա-
կայելի ամէն շուարում պատճառել, որպէսզ զի ասիա-
կան ծրագիրները հետապնդելէ արգիլէ, եթէ չ'ուզեր
վերջին ու վճռական պատերազմի մը յանդիլ, բան մը որ
ցամաքային դաշնակցի ակնյայտնի յիմարութիւն
առանց ցամաքային դաշնակցի ակնյայտնի յիմարութիւն
պիտի ըլլար: Սա նպատակին էն նպաստաւոր ասպարեզը
Արեւելեան հարցն է, և Անդղիոյ յուսահատ ծիգերը, հոս
ամէն գնով խռովութիւն մը յարուցանելու, ուրիշ բան
չեն բայց միայն բրիտանական ինքնապահապահութեան
բնագրին բնական արտաշայտութիւնը: Բատ այսմ կա-

բելի է բացատրել Թուրքիոյ նկատմամբ Անգղիոյ և Ռուսիոյ դերերուն թշնամին պաշտպանի — և փոխադարձաբար — յատկանչական փոփոխութիւնը : Անգղիան հաճոյքով Պղիսար Ռուսական դանայեան պարգեւ մը ընել պիտի ուզէ, որպէս զի, եթէ գործերը յաջող երթան, եւրոպական դատերազմի մը բռնուելով այլեւս չկրնան իրենց բոլոր ոյժը Արևելքի վրայ կեղոնացնել :

Եւ Գերմանի՞ան : Ամէն մտրէ պիտի նշարէ թէ
Ռուսիա իր արդի կենսաշահերը (կենսական շահերը) միայն
այն ատեն կրնայ ապահով հետապնդել, եթէ մեր բարե-
կամական դիրքին վստահ ըլլայ: Ասոր վրայ խօսին աւելորդ
է: Մեղի համար քաղաքականութիւն մը միայն կարելի
է, քաղաքականութիւն մը որ Ռուսիան, մեր զօրաւոր
դրացին ու քրանսայի գանչակիցը, մեղի պարտական
ընէ, և միայնգամայն Անդղիան մեր փափաքներուն,
պէտքերուն ու շահերուն համար ամէն զիջողութեան՝
նոյնիսկ առաւելագոյնին՝ հարկադրէ: Դէսպէհրու ընթացքը
կը ցուցնէ թէ Ռուսիոյ հետ մենք ուղիղ ճամբուն մէջ
ենք — սերտ համերաշխութիւն: Ռուսիոյ համար ապա-
հով պաշտպանութիւն Անդղիոյ և իր ներկայ ու ապա-
գայ արբանեակներուն բոլոր փորձերուն դէմ՝ Ռուսիան
Եւրոպա անստոյգ հետեւանքով և երկար տեսողութեամբ
զինորական գործունէութեան մը ստիպելու: Թերես
հարկ է դիտել տալ թէ մեր Ռուսիոյ հետ վարած քա-
ղաքականութիւնը սիրայիր յարաբերութիւն մը արտա-
յացելու համար չէ, հապա ճիշդ ինչպէս Ռուսիա իրեն
համար բան մը ձեռք ձգել կը հետամտի, ՄԵՐ ալ աղ-
գային, անտեսական, քաղաքական պէտքերուն աւելի
ասպարէզ ունենալու: Այս շեղումը հարկաւոր էր հայ-
կական հարցին արդի վիճակին լուսաբանութեան համար :

Ակներեւ է որ հայերուն ինքնավարութեան ճիգերը անտարեր պէտք է թողուն Ռուսիան, ևթէ չազեր իր ասիական քաղաքականութիւնը վտանգել, որմէ կախում ունի Ռուսիոյ ապագան, բայ կարծեաց արդի ձեռնհաս անձնաւորութիւններու ։ Եթէ ինպաստ հայերուն ռուսական միջամտութեան մը պատճառաւ թուրքիան կասկածի Ռուսիոյ վրայ թէ իր անձեռնմխելութիւնը պիտի վտանգէ, ասով Անդղիոյ խոռվութիւն յարուցանելու անմինկալութիւնները կ'աւելնան ։ Ուրեմն անգամ մ'ալ կրկնելու է թէ Թուրքիոյ հետ սերտ համերաշխութիւնը գլխաւոր պայմանն է Ռուսիոյ փափաքած յաջողութեան ։ Յամենայն դէպս կրնայ նաև այն կարծիքը տիրել թէ ինք (Ռուսիա) Թուրքիոյ վերջնական ժառանգորդն է, և ինքնավար Հայաստան մը շատ դժուարաւ պիտի կրնայ մարսել, քան երկիր մը որ մինչև հիմա միայն թրքական նահանգ մը եղած է ։ Գալով Գերմանիոյ, յամենայն դէպս մենք հայկական հարցին մէջ անգամ մը արուած որոշման և իրականութեան եղրակացութիւններն միայն կրրնանք հանել, թէ մեր ազգային շահներուն համար Ռուսիոյ հետ համերաշխ ըլլալու ենք ։ Որ մեր կիսապաշտօնական և արտաքին ինդիրներու մէջ անխորհրդաբար կապիող մամուլը իրական հայ արհաւելիքներուն նկատմամբ այնքան գարշելի, խարդախ, զգուելի ու կոշտ եղանակաւ մը դիրք բռնեց, և որ մեր կառավարութիւնը, հակառակ իր սկզբունքին ամէն որշողութեան, չգտաւ կիրագ մը կրօնքի ու մարդկութեան անունով ամենալիրը հրէշութիւններ արգիլելու, անտարակոյս ցաւալի է ։ Ասոր վրայ այլեւս աւելորդ է խօսիլ ։

Թրքահայերուն ապագային հարցը ուրեմն միտին այն ատեն կրնայ հիմնապէս նոր շրջանի մը մէջ մտնել, եթէ

Ռուսիոյ ձեռքերը աղատ ըլլան թուրքիոյ դէմ ։ Ռուսիա ինչ դիրք պիտի բռնէ, երբ բոլոր Հայերը կամ մեծ մտար իր հովանիին տակ միանան, յամենայն դէպս շատ կարեւոր խնդիր մըն է ։ Հիմակուց իսկ կարելի է քիչ մը ուսումնասիրել, երբ նկատողութեան առնենք նշանակութիւնը, զոր արդի Ռուսահայերը տէրութեան համար ունին ։ Ռուսիոյ ապագան ու առաքելութիւնը Ասիա են — սա քաղաքական բանազիրու մըն է, որուն համոզումը հիմա աւելի ընդհանրացեր է, քան ասկէ առաջ ։ Խշան Ռւխթոմսքի, կայսեր անձնական վատահելին, որ Ռուսիոյ ասիական քաղաքականութեան էն նշանաւոր ներկայացուցին է, բռւռն կերպով կը քարոզէ զայն ։ Եւ իրապէս ուրիշ քաղաքականութիւն մը չիկայ, որ այնքան լաւ համապատասիան էր տէրութեան ուժերուն և բնական հանգամանքներուն ։ Մաւալման ազդու քաղաքականութեան մը համար զինուորական ուժէն տարբեր բան ալ պէտք է, հարկէ մանաւանդ ընդունակութիւն արտաքուստ կցուած երկիրները ներքուստ տէրութեան իրանին հետ զօդելու ։ Թէպէտեւ Ռուսիա Թուրքանի մէջ բաւական նշանակելի յաջողութիւն ունեցաւ, բայց ինդիրը շատ աւելի բաղմագիմի և զժուարին կ'ըլլայ, որ քան շատնան Ռուսիոյ ասիական երկիրները և որքան աւելի այլազան տարրեր տէրութեան ընդհանուր կազմին մէջ մտնեն ։

Այս տեսակէտով Ռուսիա ծանր սխալ մը պիտի զործէր, ևթէ ժամանակին ուշադիր չըլլայ թէ խրամատները զօդելու անբաղդատելի օժանդակ ուժ մը ունի, դեռ ակնկալելի սահմաններկիրներն իր պետութեան կորիզին պինդ կցելու համար ։ Հայերը ակնարկել կուզեն ։ Թէ երբ և որքան չուտ արտաքին գրաւումը ներքին տիրապետէրութեան պիտի ընկերանայ ինչպէս Թուրքանի մէջ, ատ-

դիրքէն կախում ունի, զոր Ռուսիա Հայ ազգին նկատ-
մամբ պիտ բռնէ : Հայերը ներքաղաքական զօդաւորու-
թեան զօրաւոր տարր մը կը կազմն, բայց խնդիրը հոն
է թէ ոռու կառավարութիւնը յարմար ատենին պիտի
նշմարէ ատ և իր փորձառութիւններէն օգտուիլ պիտի
ուղղէ : Ամեն բանի ընդունակ հայ գաղութը Պոլսէն մին-
չեւ Պաղտատ, Կասպից ծովէն մինչեւ Կիլիկիայ կրնայ թէ
այս երկիրներուն գրաւումը դիւրացնել և թէ կրնայ ձեռք
բերուած ստացուածքը շուտով ու դիւրաւ ապահովել,
եթէ միայն Ռուսիա կարենայ և ուղէ Համապատասխան
հայ քաղաքականութեան մը հետեւիլ : Եթէ ռուս կուսա-
վարութիւնը յաջողի տէրութեան հաստատութեան : և
և Սուածաւոր Ասիոյ սպագայ ոռուսական երկիրներուն
ներքին տեւական կապակցութեան համար իւրաքանչիւր
Հայ կամաւոր գործակատար մը ընել, ատով իր պարտա-
կանութիւնը փառաւորապէս կատարած կ'ըլլայ : Հայե-
րուն նշանակելի մտայնութիւնը, տնտեսական կարողու-
թիւնը — բնա՛ւ միայն զուտ ելեւմտական — արհեստի,
երկրագործութեան և առեւտուրի ջանասիրութիւնը, առ
բոլորը անոնցմէ գրաւուած երկիրներուն հսկայ յառաջ-
դիմութիւնը կ'երաշխաւորէ, եթէ միայն արդի ամէն բան
անդամալուծող հանգամանքները ՀՈՆ ԻՄԿ (Կովկաս) փոխ-
ուելու ըլլան :

Բայց ի՞նչպէս ենթադրել թէ Ռուսիա կրնայ Հայերը
իրենց կամքովը իր շահերուն ծառայեցնել, ևրը, ինչպէս
հիմա ցոյց տուի, ռուսական տեսակէտէն պարագաները
հրամայականօրէն կը պահանջեն որ Թուրքիոյ հականայ
քաղաքականսւթիւնը թոյլատրէ: Առ երեւցածին պէս
դժուար չէ: Բաւական է որ ռուս կառավարութիւնը
Հայերուն ազգային, իմացական, բարոյական և կրօնա-

կան զարգացումը չարգիլէ, ընդհակառակն անոնց ջանքերը ուղղակի քաջալերէ : Ուուսիա Հայերուն հետ սիսալ քաղաքականութեան մը կը հետեւի : Բնականաբար Ուուսները իրենք զիտապու են թէ ինչ քաղաքականութեան պէտք է հետեւին «օտար» ժողովուրդներուն և ցեղերուն հետ, որոնք տէրութեան հողին վրայ կը բնակին, ես բնաւ մտադրութիւն չունիմ հոս անձեռնաս և ինքնակոչ խորհրդատու մը ներկայանալ, ինչպէս մենք աւ քաղաքալարօրէն պիտի մերժէինք, եթէ ուրիշներ Գերման տէրութեամն, ներքին գործերուն խառնուին : Բայց աս հրաատարակութեանց նպատակը խորհուրդ տալ չէ . հապա որքան որ պէտք է, ուուս-արեւելեամ աշխարհին իրաց վիճակը գերման հասարակութեան ծանօթացնել : Ուուսիա կը ջանայ հայ աղքին ներքին մակարդակը ըստ կարելոցն աշած պահել, Բնականաբար անքաղաքակրթութեան հացած չէ որ կ'ընէ, հապա առ ի չգոյէ լաւագունին : Անոր իրական փափաքք քաղաքականօրէն Ուուսիոյ վերաբերող Հայերուն «ուուսականացումն» է, այսինքն անոնց փոփոխութիւնը իսկական, ազգային Ուուսներու : Առ այս գրեթէ ամէն միջոց կը պակի : Նիւթական և մանաւանդ մտաւոր նշանակելի զոհողութեան ատեն միայն ատոր կարելիութեան վրայ կընայ վիճաբանուիլ : Որովհետեւ մէկ կողմէն ասանկ զոհողութիւն մը անհարին է, և միւս կողմէն Հայութեան ամէն ուժեղացում խորշելի է ուուսացման անյօդդողդ գաղափարին պատճառաւ, բաւական է որ ձեռք կառնուին անհարկի միջոցներ, առայժմ խափանելով Հայոց զարգացումը դպրոցի, եկեղեցւոյ, մամլոյ ևնի մէջ, պետական ճնշչի միջոցներով, առանց միւս կողմէն ուուսացման դրականապէս նպաստելու :

Սկզբունքով միսալ պիտի ըլլար հոս զգացումով դատել : Քաղաքական միջոցներու կիրարկման առեն խնդիրը հոն է թէ արդեօք նպատակը բանական և միջոցները յարմար են, թէ արդեօք վասակար հետեւանքներ չիկան : Ուուս կառավարութիւնը ծարդին հայ հպատակներուն հանդէպ քաղաքականութեան մը կը հետեւի որբուն ոռուսական շահերուն չի պատշաճիր : Նախ բոլորովին վիճելի գաղափար մըն է թէ կարելի ըլլայ՝ Հայերուն պէս եղականօրէն ինքնատիպ և տոկուն ազգի մը կարճ ժամանակամիջոցի մէջ և առանց լուրջ ճիգերու օտար ազգութիւն մը ընդունել տալ : Բրուսական Լեհերը աւելի դիւրաւ ազգային գերմանացիներ կ'ըլլան :

Այսու հանդերձ ասանկ միամիտ այլանդակութեան մը վրայ վիճել հարկ չէ : Իրականութիւնները հաշուող ամէն ոռուս քաղաքականութիւնն պէտք է հայութեան իր ազգ տեսելուն համակերպի : Լա՛ւ համասլի չէ թէ Ուուսիան ինչո՞ւ չուզեր : Բացարձակապէս Ուուսներէն կախում ունի Հայերը աշխարհիս էն գոհ ու էն օգտակար հպատակներն ընել, եթէ միայն օժանդակին անսոնց փափաքին համանելու, այսինքն Ազգին պահպանութեան հիման վրայ դէպի մւաւոր կրութիւն : Ատէկ աւելի բան ալ չեն ուղեր : Բոլորովին անհիմ է ան կարծիքը իրը թէ Ուուսահայերը անջատման գաղափար կամ անկախ հայ թագաւորութեան մը երազ կը մնուցանեն : Եթէ ասանկ գաղափարներու անմտութիւնը ի տես իրական հանդամանքներուն այնքան ակներեւ չ'ըլլար, յատկապէս պիտի շեշներուն առաջանաւ ո՞չ ոք քաղաքականօրէն Ուուս աէրութեան ողջամիտ ո՞չ ոք քաղաքականօրէն Ուուս աէրութեան պամուկու վրայ կը խորհի, — բայց ոռուները կը կասկածուելու վրայ կը խորհի, — բայց ոռուները կը կասկածին : Ի՞նչու, դժուարէ ըսել : Ուուսիա իր կենսական կածին :

շահերուն համար Հայերուն չկրնար օգնել : Ուրեմն կրկնակի պիտի պատշաճէր իր հպատակ հայերուն հետ լաւ յարաբերութիւններ մշակել : Ուուսիոյ ընթացքը նմանութիւն մըն է այն փորձին, որ տեղի կունենայ Պալթիկեան նաև հանգներու գերման անկախ քաղաքակրթութիւնը ջնջելու նպատակով : Այդ երկիրներուն ժողովուրդը Ուուսիոյ համար մեծ արժէք ունի, իրը բարեկարգութեան ու քաղաքակրթութեան անգնահատելի տարրը մը : Աւելի տրամաբանական պիտի ըլլար ատոր համայն Ուուսիա ծաւալման նպատակ, բայց ընդհակառակն տամնեակ տարիներէ ի վեր ոռուսական կարողութիւնները կը վատնուին Պալթիկեան երկրին նահանգային զանազանութիւնները «մարդիկեան» և տէրութեան հետ «ձուլումբ» յառաջ կարդակելու» և տէրութեան հետ «ձուլումբ» յառաջ բերելու — աս քանի մը տեսակչտով վատնգաւոր է : Եւթանատի գերմանացիներն, Լեթլանտցիները ու Եսթլանտցիներն երբէք չէն չնորհք ոռուներ չպիտի ըլլան, յետայնու ընդհանրութեան համար քաղաքականօրէն արյատակ ու միանալու կամ միայն կատեղուի, գասարեր ուժերէ տեղական քառա մը միայն կատեղուի, միայն ժխտական կարողութիւններ կամ զուտ անուր միայն ժխտական կարողաբեկներն կը տիրապետեն : Ուուսահայերուն խընպըտականութիւնը ակնական գովարդակութիւնը ուժը ուժերը սկզբունքով տարրեր չ'է : Փոխանակ անսոնց ուժը եղած աեղն իսկ պահելու, փոխանակ անսոնց զարգացումը արգիլելու, միակ ուղիղ բանը պիտի ըլլար, զանոնք Ուուսիոյ յառաջապահներն ընել, անոնցմէ սինձ մը, խմոր պատրաստել, որպէս զի կարենան աւելի մեծ Ուուսասամնի մը ցեղերուն և երկիրներուն յաւելումը թափանցի և տէրութեան ամբողջութեան հետ շաղկապել : Եթէ աս չ'ըլլայ, եթէ ընդհակառակն արդի ու ապագայ Ուուս աէրութեան հողին վրայ ապրող հայերը Ուուսաս աէրութեան ապրութիւնը անկախ մեծութեան անփոյթ գտնուին, տանի քաղաքական մեծութեան անփոյթ գտնուին,

ատանկով Առաջաւոր Ասիոյ ապագայ ուուս երկիրներուն
ներշաղկապութեան խնդիրը ստիպողաբար չատ դժուար
պիտի ըլլայ և նուաճուած երկիրները տեւականօրէն ա-
պահովելու պարտականութիւնը ծանրակիր կերպով կնծ-
ոստ : Վերջապէս ըստ ամենայն հաւանականութեանց Հա-
յերուն համար ուրիշ ապագայ չիկայ բայց միայն թէ օր
մը ամբողջ ժողովուրդը ուուսական մականին տակ հա-
ւաքուի :

Ուուսիոյ ընթացքէն կախում ունի թէ արդեօք Կը
գտնուի եղանակ մը, որ Ուուսաստանի ընդհանուր շա-
հերը և Հայութեան բանաւոր խոէ ալները արդիւնաւո-
րէր, թէ արդեօք անյօյս ու վիճելի նպատակի մը հա-
մար զուր յոգնութիւն մէկ կողմէն, յարաւեւ, կրաւո-
րական դիմադրութեան համար ապարդիւն ուժասպա-
ռութիւն մը միւս կողմէն՝ տէրութեան ու իր հայ հպա-
տակներուն յարաբերութեան արտայայտութիւնը պիտի
ըլլալ: Ինձի կերեւայ թէ երրորդ ելք մը չիկայ:

Սս լուսաբաննալիքինը շատ երկար եղաւ : Երկու
բանէ կը վախնամ . առաջին՝ թէ որոշ ոռուս շրջանակներ
գուտ ոռուսական դործերու քննադատութեան հետեւա-
նօք չպիտի կրնան զգայնուս յուղում մը զսպել , և եր-
կորդ թէ ընթերցողներուն մեծ մասը հայկական հար-
ցով բաւական չհետաքրքրուիր , ասանկ մանրամասն բա-
ցատրութիւն փափաքելու համար : Բայց կրնամ ըսել թէ
ամրող ընթացքիս ու դիտաւորութեանս համեմատ ինձմէ
անպայման հեռու է , Ծուսաստանը վիրաւորել ուզել —
և թէ ինդիբը բանի մը վրայ է , յորս մեր ազգային պա-
տիւը կը շօչափուի : Արդարեւ ամօթալի էր թէ ինչպէս
մեր «կրթեալ» հասարակութեան մեծ մասը հայկական
հարցը խափանել տուաւ — կամ միեւնոյն է ընել տուաւ
որոշ չնշանակելիք մամուլի մը կողմէն :

Արեւմտեան Եւրոպայի և մասնաւորապէս Գերմանիոյ հասարակական կարծիքին անտարբերութեան նկատմամբ Հայերը շարունակ միեւնոյն խոր ու ցաւագին զարմանքն ունին : «Ի՞նչպէս կ'ըլլայ որ Քրիստոնեաները ամանքն ունին : Եթէ մենք հեթանոս ըլլայինք, բայց միթէ տանկ են . եթէ մենք հեթանոս ըլլայինք» :

Հայերուն չկրցայ հասկցնել քանի մը տէրութեանց
բնորոշ դիրքը հայկական հարցին նկատմամբ — սնունք
պարզապէս կը մատնանշեն քրիստոնէական պարտակա-
նութիւնը և Անգղիոյ օրինակը, որ թէ քաղաքականօրէն
և թէ առատ նուիրատութեամբ սոյն պարտքը կը կա-
տարէ: Բնաւ մտադիր չեմ՝ կասկածի ենթարկել կամ
նսեմացնել քրիստոնէական ու մարդամիրական զոհարե-
րութիւնը, որով անգղիական հասարակութիւնը այնքան
առատ և մեզ խղճալի՞րէն ամօթանար ընող չափով մը
տառապող հայերուն օգնեց, բայց կը փափաքէի շատ
աւելի համոզիչ կերպով մը՝ որչափ որ կարելի էր. Հայ
բարեկամներուս ցուցնել շանու այն մասնաւոր տեսալը,
ուրկէ ծագում կառնեն անգղիական յաղաքականութեան
մեքենայութիւններն ի թուրքիա: Հայերը արտաքին
քաղաքականութեան շահագիտութեան շատ քիչ կարու-
թութիւն ունին: Ինչպէս բնական է, ամէն բան զարհու-
ցութիւն ունին: Ինչպէս բնական է, ամէն ներքեւ կը
ըելի վէրքի մը խիստ ու ցաւագին ճշշման ներքեւ կը
գտնուէր, վէրքի մը՝ որ աղջին մարմինը անընդհատ
կ'արիսնէր ու կը թարախէր: Հիւծող ու յուսահատ թախ-
կ'արիսնէր ու կը թարախէր: Հիւծող ու յուսահատ թախ-

ըլլար և իրը յարատեւ ու յեղյեղուած յանկերդ՝ դառն գանգատը : «Եւ Քրիստոնեայ Եւրոպան Քրիստոնեայ ժողովուրդի մը սպանութիւնը անտարբեր կը դիմէ : Երբ ուժով մարդ մը տղայ մը կը խոշտանգէտ, երբ մեծ չուն մը պզտիկ մը կը յշշոտէ, ամէն անցորդ ցասումնին կը զայրանայ ու կը միջամտէ և մենք ձեզի համար միմիայն կատակերդութիւն մըն ենք» : Ի՞նչ պէտք էր պատասխանէի :

Էջմիածին կեցած ատենա ծառայ մը առի . որ Տրապիզոնցի էր և որուն ազգականները քանի մը ամիս առաջ իր աշքերուն առջև մորթեր էին, մինչդեռ մարդասպանները զինք չդտան իր թաքստացին մէջ :

Ամէն օր Թուրքիայէն եկած բոլորովին խեղճ փախրստականներ վանքին բակը ու հայրապետին դռան առջև կը նստէին ու փոքր նպաստին կը սպասէին, զոր կրտանային, մինչև որ Էջմիածինը անոնց տեղ մը յատկացնէր Խուսահայաստանի գիւղերը, ուր նախ կը պատըսպարուէին և գիւղացիներէն որոնք սա ծանր լուծը յօժարաբար կը տանէին. կը խնամուէին : Իրենց թախանձանքին Կովկաս պարապ հողեր յատկացնելու, կառավարութիւնը պատասխաններ էր թէ միայն Սիսիր կայ : Մանուկներու ստուար խումբ մը, որոնց ծնողքները սպաննուեր էին, նմանապէս հոն էր : Կաթողիկոսը որբանոց մը շինել տուաւ, բայց կառավարութեան հրամանով գոցուեցաւ, որովհետև անոր դպրոց մ'ալ կցուած էր, և հայ աղքացին դպրոցները խստիւ արգիլուած էին և եղածներն ալ գրեթէ բոլորն ալ գոցուած : Անկէ ի վեր կացութիւնը փոխուած չէ :



Նորահասաւ Ազգային Մատենադարաններու վարիչ մարմնոց ուշադրութեանը կը յանձնենի, հետեւեալ իիս շահեկան եւ կարեւոր գրեւը որոնի հազուագիւտ եւ շատոնց սպառած են հրապարակէն : Այս գիրեւը ամէնն ալ նոր կազմեալ մայուր վիճակի մէջ են եւ ծախու հանուած է Կալաբա, Գուլեցակիու 695, Փիշքօմմէամ Եղբարց «Արամազդ» գրաւան կողմէն:

Սէլվիո Բէլլիխօ. Բանտի իմ. թրգ. կ. հւրիմեան	Դիմ 20
Գ. Վ. Սրուանձնաւանց. Համով հոտով, 1884, կ. Պոլիս	» 20
» » » Մանեայ, 1876, կ. Պոլիս	» 20
Ս. Տիւսար. Մայսա, 1883, կ. Պոլիս	» 40
Գր. Սարրաֆեան. Թուեաւորիչ աղջիկը, 4 հատու	» 50
Լը Սաժ. Ժիշ Պատա, 1807, կ. Պոլիս	» 30
Ս. Տրայէ. Առողջաբանուրիւն Ամուսնութեան, Ներշապուհ	» 35
Գ. Զարդարեան. Մանկուրիւն Երեւելի արանց, կ. Պոլիս	» 45
Բօլ ար Գօգ. Կիւսարավ, թրգմ. Ս. Ջիւլիաննեան	» 45
» » » Եղբայր Յակոբոս, թրգմ. կ. Պաղմեան	» 20
Տրպէյ. Բնական Պատմ. առև եւ կնոց, թրգմ. Ներշապուհ	» 10
Տիւմա Օրդի. Գամելիազարդ Տիկին, թրգմ. Պ. Ասրունի	» 10
Լորտ Լիտոսան. Պուսկէյի վերջին օրեւը, թրգ. Յ. Միրզայեան	» 25

- Դադիր Ս. Արշակ Յ. Քրտեանց.** Խամկական մրմունչներ Գին 45
Փօրդ Օֆին. Դարձնեացակեսն, բրգմ. Բ. Մ. Պօզանեան » 20
Արլենիուր. Մենակեացը, բրգմ. Գ. Պուպջի, Կ. Պոլիս » 15
Բ. պէյ Ֆերմալսան. Ճանապարհութիւն ի Բարելոն լճեղ
 Հայաստան, 1876, Արմաշ » 45
Թօմազզօ Կրօսսի. Մարտ Վիսոնքի, բրգ. Յ. Ալբունեան » 20
Աղիք. Տիրմա. Թագուհոյն մամիակը, բրգ. Բ. Պօզանեան » 50
Ա. Հերմինեան. Տաղի եւ բատերգութիւնի, Կ. Պոլիս » 20
Յ. Գազանեան. Գաղտնիի եւ արուես մողութեան » 10
Տիկին Սիկիւր Կոմառւիի. Պահապան հրեշտակի պանդոկը » 15
Յով. Սուլիմք. Ճամբրդութիւնն Կիւլիլերի, բրգ. Գասպար. » 35
Մուշեղ Եպիսկոպոս. Դրուգներ, Կ. Պոլիս » 10
Խրիմեան Հայրիկ. Խաչի ճառ, Կ. Պոլիս » 5
 » » Մարգարիս Արշայութեան երկնից » 5
 » » Դրախտի լնաւանիք, Կ. Պոլիս » 20
 » » Հրաւիրակ Երկրին Աւետեաց, Երուսաղ. » 15
Թ. Կեօգիւրեան. Առակի Ֆենելոնի, Կ. Պոլիս » 10
Միսիօնար. Հոգեբանութիւն, Կ. Պոլիս » 15
Լամառքին. Ռաֆայէլ, բրգ. Գր. Զիլինկիրեան, Զմիւննիա » 40
Օ. Ֆեօյեկ. Աղյատ երիտասարդի մը վեպը, Զմիւննիա » 15
Ջ. Ա. Հոն. Խորհրդաւոր կղզի, Յ հատոր, Զմիւննիա » 45
Ա. Մօր. Իլանօէ, Յ » » » » 45
Չամչեան. Պատմութիւն Հայոց, Ա. Բ. Գ. հատոր, Վենետիկ » 300
Ուզուրլեան. Պատմ. Հայոց գաղրականութեան, » » 15
Հ. Ն. Սարգիսեան. Տեղագրութիւն Փոյր եւ Մեծ Հայոց » 80
Ա. Ա. Բագրատունի. Քերականութիւն զարգացելոց » 100

- Յ. Ամիրա Տատեանի ծախով.** Աշխարհացոյց մեծադիր
 Արբարուես փորագրութեամբ, Հայաստանի եւ Օսմ.
 պետութեան առանձին խարկզներով, Աերածու-
 թեամբ, Տպ. Վենետիկ, 1846—49 » 150
Հ. Ն. Սարգիսեան. Վարժ Հարանց, Ա. եւ Բ. հատոր Վենետիկ. » 40
Հ. Մ. Աւագեան. » սրբոց, մեծ միահատոր » » 100
Հ. Գ. Աւետիթեան. Բացասրութիւն Շարականաց » » 100
Հիւրմիւրեան. Ուղեւորութիւն Անահարսիոյ, Յ հսր. » » 70
Բագրատունի. Աստուծաշունչ գրաբառ, մեծադիր » » 60
Մատ. Նախնեաց. Կորիւն, Մամրէ Դաւիք » » » 30
**Մեծադիր Վարժ Հարանց, Կ. Պոլիս, 1720 » 250
Միքայիլուրեան. Նկարագրական Ուղեւորութիւն, հս. Ա. Բ. Գ. » 15
Ս. Ալակերտեան. Ուղնիա կամ Զեյրուն, Կ. Պոլիս » 15
Վ. Ալլիկուր. Ուղիր կամ Ամերիկացիի » 7
Ա. Այլազեան. Շար Հայ կենացրաց, Ա. Բ. Գ. հատոր » 20
Ա. Վ. Գաւրիիմեցի. Պատմութիւն Հայոց, Վաղարշապատ » 50**

F

reundliche grüße von mir. Ich habe die offiziellen Angelegenheiten
auf der Akademie sehr gut verstanden und kann mich
vollständig auf meine Arbeit konzentrieren. Die Arbeit
ist sehr interessant und ich habe
vielen Spaß daran. Ich habe eine gute Beziehung zu
meinen Kolleginnen und Kollegen. Sie sind sehr hilfreich
und unterstützen mich gerne. Ich kann mich auf
die Zukunft mit einem positiven Gefühl schaute.
Ich freue mich auf die nächsten Monate und hoffe, dass
die Arbeit weiter so顺利地发展下去. Ich danke Ihnen
für Ihre Unterstützung und Ihre Geduld.

✓

5052

0001156

2013

ՀՀ Ազգային գրադարան



NL0001156

